

Մ Ի Ո Ն

ՀԱՅ ԱՄՍԱԳԻՐ

ԿՐՈՆԱԿԱՆ - ԳՐԱԿԱՆ - ԲԱՆԱՍԻՐԱԿԱՆ

ՊԵՏՐՈՎԱԿԱՆ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԵՐՈՒՍԱԿԷՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԱՐԻՔՈՒԹՅԱՆ



Ն Ո Ր Ե Ր Ջ Ա Ն

Զ. Տ Ա Ր Ի - 1932



Տ Պ Ա Ր Ա Ն Ս Ր Բ Ո Ց Յ Ա Կ Ո Ւ Բ Ե Ա Ն Ց

Ե Ր Ո Ւ Ս Ա Ղ Է Ս



Ս Ի ՈՒ Ն, Հ Ա Յ Ա Մ Ս Ա Գ Ի Ր



Գ. ՏԱՐԻ — ՆՈՐ ՇՐՋԱՆ

1932 — ՓԵՏՐՈՒԱՐ

ԹԻԻ 2

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ԿՐՕՆԻ ԴԱՍԸ

Կիրակնօրեայ Վարժարաններու խնդրով անցեալ օգոստոսին Հունգարիոյ ոստանին մէջ գումարուած Համաժողովի մասին Շահէ Սրբազանի յոյժ շահեկան տեղեկագրութիւնը, Սիոնի նախորդ թիւին մէջ հրատարակուած, լռելեայն մատնանիշ կ'ընէր պարզապէս այն վէրքը, որ ժամանակէ մը ի վեր բացուած է մեր ազգային կրթական կեանքին մէջ :

— Ի՞նչ հսկայական աշխատանք է այն՝ զոր այսպէս կազմակերպեցին Եւրոպայի ամէնէն յառաջադէմ ազգերը, քրիստոնէական դաստիարակութեան զործը ամուր հիմներու վրայ դնելու եւ հետզհետէ աւելի պայծառ հասկցողութեան մը վերածելու համար, իրենց մէջ. թէ ի՞նչ է այդ մասին մեր ըրածը . . .

Այս է հարցումը, զոր իր սրտին խորը դեռ շիթ մը կրօնական զգացում ունեցող հայ ընթերցողը պիտի հարկադրուէր ընել ինքզինքին, այդ յօդուածը կարդալէն անմիջապէս ետքը :

Բայց ինչիրը, մեր տեսութեամբ, ա՛յնքան հանրական, աւելի ճիշդ բառը զործածելով՝ ա՛յնքան ազգային բնոյթ մը ունի որ ուղիղ պիտի չըլլար լոկ անհատական տպաւորութեանց կշիռովը չափել զայն. կ'ուզէինք ըսել թէ այնքան կենսական է անոր կարևորութիւնը որ արդար միայն պիտի ըլլար հրապարակաւ ենթարկել զայն հանրութեան եւ պատասխանատու Մարմիններու նըկատուման :

Բայց, առանց յամենալու ընդհանուր բացատրութեանց մէջ, անցնինք ուղղակի հարցին .

1. Անհրաժե՞շտ է որ կրօնական զգացումին եւ կրօնական միտքին մշակումը մաս կազմէ դաստիարակութեան զործին :

2. Ազգին բարւոյն եւ օգտին համաձայն է որ իր գաւազները կրթուին կրօնական հոգիի եւ զարգացման անհաղորդ պայմաններու մէջ :

3. Եթէ հաստատական է առաջին հարցումին պատասխանը, եւ ժխտական՝ երկրորդինը, ի՞նչ է այժմ եղածը եւ ի՞նչ մանաւանդ պէտք է ընել, որպէսզի մատաղ սերունդը կարող ըլլայ ընդունելու կրօնական ներշնչութեամբ օժուճ դաստիարակութիւն մը :

*

Այս հարցումներէն առաջինին հանդիսաւորազոյն և հոյակապ պատասխանն է նոյն ինքն վերեւ ակնարկուած Համաժողովը : — Անիկա, այդ գումարումը :

զինքը բաղկացնող պատգամաւորներուն մեծ թիւովը եւ իմացական բարձրագոյն զարգացման եւ բարոյական ու ընկերային զիրքի պատկառելի պատկերովը, եւ յետոյ զանոնք առաքող ժողովուրդներուն, համայնքներուն, կրօնական եւ կրթական միութեանց և դրութեանց բազմաթիւ ու բազմակերպ դասաւորութեամբը արդէն իսկ կը ցոլացնէ հասարակաց զգացումի և հանրային կարծիքի վիճակ մը, որուն չի պակսիր շատ բան՝ տիեզերական նկատուելու համար :

Առանց կրօնական հիմքի՝ անիրագործելի է առողջ և ամուր դաստիարակութիւն մը . այս մտածումը, որ անշուշտ բուն սկզբունքը և մեծ նշանաբանը պէտք է եղած ըլլայ այդ Համաժողովին, եղած է եւ պիտի լինի ընդ միշտ՝ անսոսորդելի այն տեսութիւնը, որով պէտք է միսուին՝ շրջեղուին մաքուր եւ իրական դաստիարակութեան համար կատարուած բոլոր անկեղծ ջանքերը :

Ինչ որ հանրօգուտ է՝ ձկտումն ունի անանձնականութեան, որ բարոյականն է ինքնին . իսկ բարոյականը, առանց կրօնի, անհասկնալի է արդէն :

Կրթութիւն եւ դաստիարակութիւն կը կանգնին, էապէս, բարոյական սկզբունքներու վրայ . հետեւեալը անհեթեթութիւններ կը դառնան անոնք, առանց կրօնքի խաբխիսին : Լուրջ, կորովի, ազնուական ու նոյն ատեն իրապէս նկարագրով օժտուած են ընդհանրապէս այն երիտասարդները, որոնք իրենց ուսմանց ընթացքը կատարած են՝ դաստիարակութեան գործին մէջ կրօնքին բաժինը զնահատած կրթական յարկերու տակ :

Լսած եմ թէ կրթական ականաւոր գործիչ մը, որ նախապէս իր դպրոցին մէջ պատշաճ տեղը չէր դրած կրօնի ուսման, ժամանակ մը վերջը, քաղած բարոյական արդիւնքէն դժգոհ, ինքն իսկ ստանձներ էր նոյն դասը : Ու տեսած եմ իրլանտացի ալեոր ուսուցչապետ մը, կէս դարէ ի վեր վերատեսուչ Կալկաթայէն Հոնկ-Քոնկ զօտիին վրայ ցրուած և բազմաթիւ հազարներով հնդիկ ու չինացի աշակերտներ պարունակող կաթոլիկ անդիական վարժարաններու, որ կը պատմէր թէ, պետութեանէն արդիւրուած ըլլալով դպրոցներուն մէջ կրօնատարած ձեռնարկ կատարելու, թէ և չէին կրցած դասախօսել Աւետարան, բայց անհունապէս գոհ մնացած էին բարոյական այն արդիւնքէն զոր օտարակրօն այդ պատանիներուն և երիտասարդներուն կեանքին մէջ յայտնապէս յառաջ էր բերած աւետարանական սկզբունքներու վրայ միայն յօրինուած անանուն քրիստոնէական բարոյախօսութեան մը դասը :

*

Երկրորդ հարցումին պատասխանը մեր ազգային կեանքի զգացումին եւ պատմական ու առօրեայ փորձառութեան մէջ է ինքնին :

Ի՛նչ որ ալ խորհին ոմանք կամ շատեր մեր ազգին ճակատագրին նկատմամբ, և ի՛նչպիսի տեսութիւններ ալ ունենան՝ ազգային կեանքը շարժման մէջ գնելու համար կիրարկուելիք միջոցներուն մասին, բոլոր Հայերը համամիտ միայն պէտք է լինին իրարու սա տեսակէտին շուրջը թէ մեր ազգային նկարագիրը բնորոշող ստորոգելիներուն մէջ ամէնէն կարկառունն է տակաւին կրօնականը :

Կրօնական համայնք մըն ենք, ո՛չ թէ կամ ոչ միայն՝ որովհետեւ ազգային դիտակցութեան կեանք ապրելնէս, այսինքն քրիստոնէութիւնը ազգովին ընդունենէս ի վեր, մեր հաւաքական կերպարանքին ամէնէն տիրական զիծը կրօնականն է եղած, թէ՛ զրականութեան, թէ՛ արուեստից և թէ՛ ընկերային

ձկտումներու, կայն, բոլոր մարզերուն մէջ, այլ նաև ու մանաւանդ՝ որովհետև մեր ցեղական և ազգային ինքնութիւնը օտարներու պետական և ժողովրդային բմբռնումին առջև օրինականացնող հանգամանքը ատիկա եղած է ցարդ:

Արդ, ազգայնապէս կրօնական դիմագիծ ցուցադրել, իբր կրօնական հասարակութիւն նկատուիլ և ճանչցուիլ, և սակայն անվոյթ լինիլ կրօնական կեանքի մշակոյթի մասին և թոյլ տալ որ նոր սերունդին համար այդ տեսակէտով ոչինչ մտածուի լրջօրէն, ոչ միայն հակասութիւն մը պիտի ըլլար ինքն ըստ ինքեան, այլ նաև տեսակ մը պատրողական խաղաղութիւն՝ ուրիշներուն հանդէպ սարքուած, ու կեղծիքի տխրեղծ պայմանադրականութիւն մը, ազգային առանին կեանքին մէջ զործադրուած, գայթակղութեան միջնորոտ մը կազմելու համար հոն հետզհետէ:

Ինչո՞ւ սակայն յածիլ բառերու շուրջ: Զրկել ազգին գաւալները կրօնքի հոգեկան սնուցիչ ոյժէն և ազնուացնող շնորհներէն, ուրիշ բան պիտի չնշանակէր՝ եթէ ոչ խորտակել այս ժողովուրդին սիրտը, ուրիշ բազում կողմերով վերջոտնուած, տկարացած և ջլատուած այս ազգին տալով ամէնէն մահացու հարուածը:

Վկայ է պատմութիւնը. մեր դարաւոր գոյութեանը մէջ ազգայնապէս և բարոյապէս ամէնէն առողջ ժամանակները եղած են այն շրջանները, որոնց մէջ կրօնքին զաղափարը իրապէս լուսաւորած է ժողովուրդին հոգին: Կրօնքն է եղած մեր մէջ այն լծակը որ վեր բռնած է միշտ զմեզ անկումի բոլոր վայրէջքներուն վրայ. ու ասիկա՝ երբ մեր աստղը տակաւին չէր խաւարած աշխարհի քաղաքական հորիզոնին վրայ. ու նաև յետոյ, անտէրնշութեան և անիշխանութեան ամէնէն մութ օրերուն: Ու աւելցնենք սակայն. վկայ է նաև առօրեայ փորձառութիւնը. ներկային փաստը պիտի լրացնէր միայն պատմութեան փաստին թերին, եթէ ուզէինք կամ կարենայինք անկեղծ ինքնաքննութեամբ վերլուծել և հասկնալ թէ ո՞րքան իրական է կրօնքէ ուժացումին հետևանքը ազգային և բարոյական այն աւերածին մէջ, զոր մեր կեանքի իրականութեան ներկայ պահը կը ցուցադրէ:

Ո՞չ. առանց կրօնական մշակոյթի՝ անդարմանելիօրէն կը վտանգուի ազգին բարոյականը. ու դաստիարակութիւնը, եթէ չինկուի կրօնի օժութեամբ, անվրէպ կը շեղի իր նպատակէն, որ ուրիշ բան չէ անշուշտ եթէ ոչ սիրտով և միտքով ազնիւ և ուժեղ մարդը պատրաստել մանուկին մէջ: Ու մեր ժողովուրդը, որ իր խորքին մէջ կրօնասէր է, այս բառին ամէնէն լուրջ առումովը, չի կրնար համամիտ ըլլալ որ և է հակակրօնական ուղղութեան՝ իր հասարակական և կրթական կեանքին մէջ. և հետևաբար չի կրնար ներել որ իր գաւալներուն ուսուցումի գործին մէջ զանց առնուի կրօնի բարոյացուցիչ ազդեցութիւնը:

☆

Իրերը այնպէս չէ որ կ'ընթանան սակայն զործնականին մէջ, այսինքն զործառնութեանց պաշտօնական զեանին վրայ: Անոնք որ տիտղոսն ու պարտականութիւնը ունին հոգածու լինելու այդ մասին, չեն ցուցնէր պէտքին համապատասխան փոյթ և լրջութիւն. չեն առաջնորդեր ժողովուրդին իսկապէս կրօնասիրական ձկտումներուն: Զխաբուինք եկեղեցական ոլորտի մէջ պաշտամունքի կամ ուրիշ պատեհութիւններով յառաջ եկած հանդիսական խանդավա-

ուսմանց երևոյթներէն . ստուգութիւնն այն է որ կրօնի հոգը իրեն արժանի տեղը չունի այսօր պատասխանատու Մարմիններու մտադրազութեանց մէջ :

Թողլով բազում ուրիշ պարագաներ , և մեր ակնարկը դարձնելով միայն դէպի վարժարանները , տխրութեամբ պիտի հաստատենք թէ կրօնի դասը եթէ ոչ ամէնէն արհամարհուած այլ դէժ անաւագուած դիրքի մը վրայ կը դանուի մեր դպրոցներու թէ՛ ծրագրի և թէ՛ ժամանակացոյցի զուխներուն մէջ : Իբրև ուսում՝ չի ներկայացներ անիկա մեծ արժէք , հարկաւորապէս ընդլայնուած չըլլալով նախ նիւթը , և յետոյ ճշգրիտ ուղղութեան մը վրայ լարուած չըլլալով դասաւանդութեան մեթոտը :

Պիտի չկրնանք հոս մանրամասնութեանց մէջ մտնել այս՝ ինչպէս նաև ուսուցիչներու և դասագիրքերու և յարակից ուրիշ հանգամանքներու վերաբերմամբ , յաջորդ յօդուածի մը թողլով անոնց աւելի հանգամանօրէն նկատառումը . բայց չենք կրնար վերջացնել այս տողերը առանց շեշտելու թէ բուն կրօնական կեանքը կրնայ մտահոգիչ կացութեան մը վերածուիլ մեր մէջ հետզհետէ զլիաւորապէս այն պատճառաւ որ նոր սերունդին դաստիարակութեան գործին մէջ , դպրոցներէն ներս կամ դուրս , կրօնական կրթութեան չէ ընծայուած ուշադրութիւնն ու խնամքը , բան մը՝ որուն ամենէն աւելի մտադիր պէտք է լինին անոնք որ կոչում և պաշտօն ունին վարելու դաստիարակութեան գործը և հսկելու ազգին բարոյական կեանքին վրայ :

* * *

Ք Ա Ղ Յ Ր Մ Ա Ն Ը

Ա

Բ

Տերելի մը վրայ վրսիս ,
Խոր գիւեհուան մէջ ի քուն ,
Կը պրսպըղար շաղի շիք մ' ,
Արեգակէն շաւ հեռուն :

Այդ կաթիլին պէս զփումն ,
Ադամանդին պէս այդ լոյծ ,
Քեզ կը կանչեմ , լոյս անհուն .
Ե՛լ երկինքէն անմասոյց :

«Պիտի չկրնամ , ա՛խ , երբեք ,
Բռնկած շողէ մը բոսոր ,
Արհամարհուած կաթիլս հե՛ք ,
Տեսնել ծագող սիւն աղաւոր :»

Խոնջ՝ ըստուերէն մըքսամուայ ,
Դարձած եմ հե՛տ խրսզանփոյ .
Սըրսիս՝ շողերդ լուսափայլ
Թող նրբուէ՛ անբրթիք :

Ու հրելով սուտերը սեղմ ,
Սաղարքէն դուրս ելաւ մեղմ .
Ծագեց արեւն երբ աչքին :

Իմ դիմս , իմ կրօնս ես դուն զորդ ,
Ճառագայթփոյ ներքեւ յորդ ,
Ճըմարտութիւն , կ'իյնամ զոն :

Անդ լոյսէն մահացած ,
Սլացաւ , շոգի օդայած ,
Շողի մը մէջ՝ դէպ երկին :

Ճըմարտին ծանր է տեսնել ,
Գիտեմ տեսնելն է հիւծել ,
Ինչ փոյք , աչք իմ , դիտէ զոն :

Թրգ . Թ . Ե . Գ .

J. M. GUYAU

15 հոկտ . 1931 , Գահիրէ

ԿՐՕՆԱԿԱՆ

“ԳԻՏՈՒԹԻՒՆ ՍԻՐՈՅՆ ՔՐԻՍՏՈՍԻ,,

(Ուրուէլ ԿՆԵՂԵԱՆ ՏԵՍՏՈՆ)

(Կող. Բ. 8—15)

Քրիստոնէական գաղափարին շուրջ, հին՝ առաքելական դարերէն մինչև մեր օրերը կազմուած իմացական զրուեթիւններէն շատեր, գնոստիկական տեսութիւններէն սկսեալ մինչև արդիական վարդապետութեանց վարկածները, պղտորած են ստէպ Աւետարանի հոգին, մերթ ազանգամիտ ըմբռնուածներով, մերթ նոյնիսկ բարոյական գեանի վրայ կատարուած խոտոր ձկտումներով, յաճախ ազատախոհութեան անունին տակ վարագուրուած բանավարական սանձարձակութիւններով, բայց ամենէն աւելի՝ կրօնքի խորհուրդը քարացընելով կեանքի սովորական ձեւականութեանց մէջ, որոնք — ամենահին սովորոյթներէ ժառանգուած կամ կողմնակի առիթներով ներս սպրդած — ձէսին ըզգիստն են հազած հաւատքի հովանիին ներքև:

Զոյոյ պէտք է լինի մարդկային հոգին՝ առաքելային յոյժ յատկանշական բացատրութեամբ՝ «կողոպտող» այգպիսի հրնորքներէն, որոնք անտեսանելի բաներու մասին յայտնութեանց խոտորումներով հետաքրքրութեան տօջև նետուած խայծեր են լոկ:

Կրօնքը կեանքի պահանջներուն հետ իրր թէ համաձայնեցնելու ճիգը, որ Հին Ուխտի տնտեսութեան ամենէն պիրկ ձրկտումը եղաւ, և Աւետարանի բարոյականը իմաստասիրական քննախօսութիւններով ընդլայնելու ձեռնարկութիւնը, որ միջին գարու աստուածաբանական թոհուրոհին մէջ ստէպ ձեռնածութեանց կերպին վերածուեցաւ ախամայ, ընդհանուր առմամբ միասակար միայն եղած են քրիստոնէական միտքին:

Քրիստոսով կեղրոնացած ուսուցումի շրջանակին մէջ միայն կրնայ արդիւնաւորուիլ կրօնական գիտութեան կամ իմաստութեան ամէն շարժում. որովհետեւ եթէ կրօնի գիտութեան կամ կրօնական իմաստասիրութեան առարկան է Աստու-

ծոյ ծանօթութիւնը, ոչինչ կրնայ մեր իմացողութիւնը առաջնորդել այդ վախճանին՝ բայց միայն Քրիստոս, որուն վրայ իրականացած են աստուածային կատարելութեան բոլոր ստորգելիւնները, ո՛չ թէ փոխարեւարար կամ այլարանօրէն, այլ տեսանելի և շօշափելի մարմնացումով:

Որպէսզի, սակայն, միտքը կարենայ իր հետախուզութեանց ճամբուն վրայ յանգիլ այդ կէտին, պէտք է որ սիրտը ընդունակ ըլլայ հասկնալու իմաստը այն հրաշքին, Մարդեղութեան խորհուրդին՝ որ սէըն է ինքնին: Ու անգամ մը որ սիրտը կ'արմատաւորուի և կը զօրանայ այդ խորհուրդով, Քրիստոս անոր մէջ կը բնակի հաւատքին յոյժովը, ու ներքին մարզը, այլ ևս հաղորդակից ընդ Աստուծոյ, կը լեցուի Աստուծոյ զօրութեամբը, ու կը սկսի ըմբռնել գերազանցութիւնը Քրիստոսի սիրոյն գիտութեան (Եփես. Գ. 17, 19):

Աստուծոյ սիրոյն այդ գիտութիւնը կը լուսաւորէ հաւատացեալին հոգեկան կեանքը, ու քրիստոնեան Քրիստոսով կը ստանայ ինչ որ օրէնքը, իր գործողութիւններովը, իր մտատեսական թարթախուժանբովը, չէին կըցած տալ իրեն. վասնզի ավերածնութիւնը, որ հետեանքն է մարմինին գերի եղած հին մարդուն մահացուցման և անոր տեղ ընդ առարածի մը ծնունդին, արմատապէս կը սրբազրէ մեղաւորին բնութիւնը, և, աւելի ապահով կերպով քան ծիսական արարքները և ձևակերպութիւնները, կը տիրացնէ զայն թողութեան և սրբութեան», ի վիճակի գնելով զայն այսպէս իր մէջ ընդունելու, այսինքն իւրացնելու, զԱստուծոյ, և անոր կատարելութեանէն ստանալու իր զոյուեթիւնը երանաւէտող անբաւ շնորհներ (= շնորհս փոխանակ շնորհաց):

Այդ գիտութիւնը, Քրիստոսի սիրոյն այդ գիտութիւնն է — այլուր կոչուած «ճշմարտութիւն Յիսուսի» (Եփես. Գ. 22) — որ կը սովորեցնէ մեզի թէ մարմինին կեանքը, այսինքն մեղքին յարումը, մահն է հոգիին, թէ պէտք է ի բաց մերկանալ խարեպատիր ցանկութիւններով ապականուած հին մարդէն, և նորոգուիլ հոգիով և միտքով. թէ միտքեղով յանուն Քրիստոսի, թաղուած կը լինինք անոր մահուան մէջ, որպէսզի մեղքին մարմինը, որ խա-

չտակից եղած է անոր, յարութիւն անու-
 իրեն հետ՝ սրբուած եւ վերանորոգուած
 կեանքով. թէ այսպէս լուսաւորուած՝ իր
 խղճմտանքին մէջ, այսինքն խելամուտ՝ իր
 մէջ կատարուած ճշմարիտ կերպարանա-
 փոխութեան, քրիստոնեան պարտի ի գործ
 դնել ամբողջ իր բարոյական կորովը, որ-
 պէտքի մեղքին զօրութիւնը վերստին չտի-
 բէ իր մահկանացու բնութեան վրայ: Կը-
 նազանդեցնելով զայն իր ցանկութիւննե-
 բուն: Եւ այն այդ սիրոյ զիտութիւնն է վեր-
 ջապէս որ կը կազդուրէ զմեզ մեր անկում-
 ներուն մէջ իսկ, մտածել տալով մեզի թէ
 Քրիստոսի մահը՝ Շնորհաց Տեսեսութեամբ՝
 ջնջած է Օրէնքին իշխանութիւնը որ ոչ
 միայն չէր կրնար արդարացնել մարդը,
 այլ ընդհակառակն ցանկութեանց զրգիւրը
 կ'արթնցնէր յաճախ անոր մէջ, զգացնելով
 անոր՝ իր յանցապարտութիւնը, բայց չկա-
 րենալով երբեք անոր ցուցնել այդ վի-
 ճակէն զերծանելու հնարաւորութիւնը.
 այսպէս, ցոյց տալով միայն մեզի թէ մեղ-
 քի տիղմին մէջ խրածներ ենք մենք, ան-
 հատոյց պարտապաններ, որոնց զէմ Աս-
 տուած ընդ միշտ կազմած է իր վրիժառու-
 թեան ձեռագիր մուրհակը: Այդ վաւերա-
 զիրը, այդ մուրհակն է ահա, սակայն,
 զոր Աստուած աւրեց (= ջնջեաց), այսին-
 քն անընթեանիւ և անզօրծածելի զար-
 ձուց, բեւեռելով զայն Քրիստոսի խաչա-
 փայտին վրայ:

Անոր ջնջումը, փրկութեան աւետա-
 բանական դաշտին մէջ, ոչնչացումը եղաւ
 Չարին տիրապետութեան, որ բարոյական
 աշխարհի մէջ Քրիստոսով կատարուած
 յաղթանակին հետեւանքով կործանեցաւ
 իսպառսպուռ, վերածուելով զինաթափ
 թշնամիի ստորանկեալ վիճակին:


Ըստ Քրիստոսի ուսուցում, ձյնաւոր-
 քիւն Յիսուսի, Կիսուրքիւն սիրոյն Քրիստոսի.
 ս'յս է միայն որ կրնայ մեզի ճանչցնել և
 սիրելի ընծայել աւետարանական վարդա-
 պետութեան ոգին և էութիւնը, և հոգիին
 մէջ բազմեցնել Աստուծոյ խորհուրդը:

Անոր տեղ զրուելու համար յառաջ
 մղուած խօսքի կամ մտածումի որ եւ է
 ուրիշ կերպ կամ զրութիւն կը տարուեր-
 ուի տարտամ առաձգականութիւններու
 մէջ. անբաւական՝ բացատրելու Աւետա-
 բանով յայտնուած եւ Քրիստոնէութեամբ

պատգամաւորած ճշմարտութեան մեծու-
 թիւնը: Առ առաւելն՝ սարկաւյին (= «ըստ
 տարեաց աշխարհի») զիտելութիւն մըն է
 ան, կամ բոլորովին մարդկային (= «ըստ
 մարդկան աւանդութեան») փաստարկու-
 թիւն մը, որ չի կանգնիր անասան հիմքի
 վրայ, կամ «անտաի խաբէութիւն» մը, որ
 կը ձկտի հասարակաց զգացումը ցանցել
 երազանքի և մոլորանքներու մէջ:

Հաւատք մը չէ ան, վերջապէս, որ միայն
 կրնայ կենսագործել և վերանորոգել, այլ
 «մոլորանուն զիտութիւն» (Ա. Տիմ. Զ. 20),
 նախկին զարկու գնուին եղաչրջուած եւ
 ընդլայնուած մէկ ձեւը միայն, որ, փիլի-
 սոփայորին (= «ճարտարմտութիւն») չքեղ
 անունին տակ ծածկուած, մտաւորական
 արեւածախնդրութեան դեր մը կը կատարէ
 պարզապէս կրօնական ոլորտէ ներս, զէպի
 անդունդներու խաւարը տանելու համար
 մարդոց բարոյականը:

թ.



Մ Ն Ո Ւ Ն Դ Ի Խ Ո Կ Ո Ւ Մ


Մուր, մամուսպատ Բարայրի մէջ ծրնաւ Աբգան
 Արգարուբեան, վեհ ու անմահ Բանին հրական,
 Անհերքելի՛ն՝ որուն փառք կը շնորհեն
 Մարդիկ համայն երկրագունքի չորս ծագերէն:

Ինչպէս Անոր ապառաժեայ որորանը,
 Այդ անբապաւ ներեցումի վաւարանը,
 Պիտի ապրի՛ Անոր վրեժ խօսքն առ յաւե
 Իբր ըստփանք գերանրաւ եւ կենսաւե:

Անոր առջեւ ծունրը դրած՝ պիտի խոնարհի
 Իւխաններու ամենախոթսն իսկ աշխարհի,
 Դիտակցելով իր եւրեան նընիմուրեան,

եւ երկնառաք Մարդոյ Որդոյն սասուածու-
 Որուն Հօրը ամենակալ հրգօր կամքին լրեան,
 Շնորհիւ եւ որ կեանք կը սրուի սիեզերքին...

6 Յունիստ, Դանիտիկ ՄԵՂԻԿ



Մտնօր.— Սոյն թիւի 36րդ էջի ՔԱՂՅՐ ՄԱՀԸ
 բանաստեղծութեան վերջին տունը կարգաւ:

Ճրճարտին ծանր է տեսիլ.
 Դիտել տեսնելն է հիւժիլ.
 Ինչ փոյթ, աչք իմ, դիտէ գոհ:

ԶԳԱՅՅԱԿԸՆԵՆԵՔ ՄԱՆՈՒԿՆԵՐԸ

(Մասք. ժ. 1-6)

Մանուկները գայթակղեցնել է բնականաբար երբ զանոնք բարձրագոյն վիճակէ մը ստորնագոյնին կ'իջեցնենք, կամ լաւագոյն ուղղութենէ մը կը շեղեցնենք գէպի յոռեգոյնը: Ս. Աւետարանով Յիսուս կը սորվեցնէ մեզի թէ ո՞րքան մեծ է մանուկին արժէքը և թէ որքան զոյճ պէտք է որ ըլլանք անոնց հետ մեր վարձուքին մէջ: Չափազանցութիւն մը պիտի չնկատուի անտարակոյս եթէ մանուկներու բարեք կրթութիւնը համարինք իրապէս կրօնական պարտականութիւն մը: Այսինքն, ծնողքի մը կրօնական պարտաւորութեանց կարգին հաշուենք նաև իր գաւակներուն կրօնական, բարոյական և մարմնական առողջ դաստիարակութիւնը: Ուստի պատշաճ է որ այս էջերէն երբեմն լսուին նաև մանուկներու կրթութեան վերաբերեալ սկզբունքներ և զաղափարներ, տողորուած քրիստոնէական կրօնի վեհ ուղեւորական ներշնչումներով:

Ս. Մատթէոսի Աւետարանէն մանուկներու նուիրուած ժ. 1-6 գեղեցիկ հատուածը իբր բնաբան առնելով կը փափաքիմ յիշել քանի մը կէտեր, որոնցմով կը գայթակղեցնենք մանուկները զիտակցարար կամ անգիտակցարար:

Ատոնցմէ մին է ծեծը, որ չափէն աւելի յաճախ, և ստէպ անիրաւորէն, կիրարկուելով՝ փոխանակ ուղղիչ ազդակ մը ըլլալու կը դառնայ գայթակղութեան աւերթ: Ծնողաց, ուսուցիչներու և ընդհանրապէս մեծերու պարտականութիւնն է ծեծի բիրտ ու հակաբնական միջոցին դիմելէ առաջ փորձել ուրիշ այնքան բանաւոր և ազնիւ կերպեր, որոնք ապահովարար պիտի կրնան մանուկը աւելի բարի և ազնիւ ըլլալու յորդորել: Ծնողական անկեղծ և անձնուրաց սէրը այնքան զօրաւոր ազդակ մըն է մանուկի մը կրթութեան մէջ որ ատոր ներկայութիւնը ինքնին բաւական կրնայ ըլլալ մանուկը ազնիւ ու պարկեշտ մեծցնելու, եթէ զիտակցարար գործածուի և անհամբերութեան և բարկութեան նպաստներու անխորհուրդ արարք-

ներ չգան չէզոքացնելու սիրոյ բարերար և շինիչ ազդեցութիւնը:

Ուրիշ գայթակղեցուցիչ արտայայտութիւն մըն է՝ ծնողաց կողմէ իրենց գաւակներուն ուղղուած անէժքը: Ո՞րքան տարօրինակ ու ցաւալի է միանգամայն լսել մօր մը բերնէն իր դաւկին ուղղուած սա տեսակ խօսքեր, «աչքդ կուրնայ», «ձեռքդ կտորի», և այլն: Որչափ պիտի արտմէր մայր մը եթէ բոպէ մ'իսկ ենթարկուէր իր գաւակը այդ դժբախտ վիճակին:

Միթէ նուա՞գ եպրեկի ևն այն ծնողներ, որոնք իրենց գաւակներուն ղէմ կը հայհոյեն: Եւ տակաւին կը յուսան որ իրենց գաւակները մեծնալով ազնիւ երկտասարդներ պիտի ըլլան: Դուք, ծնողներ, եթէ կ'ուզէք որ ձեր գաւակները ըլլան հայհոյող ու անպարկեշտ, պէտք է որ ոչ միայն չհայհոյէք ձեր գաւակներուն ղէմ, այլ նաև պէտք չէ որ հայհոյէք անոնց ներկայութեան: Վասնզի մանուկը ինչ որ կը լսէ այսօր, նոյնը պիտի ըսէ վաղը: Ինչ որ հիմայ կը մտնէ անոր ակունջէն ներս, շատ չանցած անոր բերնէն դուրս պիտի գայ:

Եւ տակաւին ո՞րքան անպարկեշտ խօսակցութիւններ կը կատարուին մանուկներու ներկայութեան, այն համոզմամբ թէ խելքերնին չի հասնիր, չեն հասկնար: Բայց պէտք չէ մոռնալ որ մանուկները որքան ալ անկարող ըլլան այդ խօսքերը այն ժամուն ըմբռնելու, ատոնք կ'երթան սակայն տպաւորուելու իրենց ենթագիտակցութեան մէջ, և ապա կը կատարեն շատ յոռի ազդեցութիւն մը: Դուք չէ՞ք լսած մանուկներու բերնէն այնպիսի անպատշաճ ու անարոյշական խօսքեր, որոնց իմաստը ամենեին չեն հասկնար, բայց մեծերէ լսած ըլլալով կը կրկնեն թութակաբար: Իսկ ապագային երբ կը մեծնան, ոչ միայն այդ կարգի անպարկեշտ խօսքեր յաճախ կը լսուին իրենց բերնէն, այլ նաև անպարկեշտ կեանքի մը բաւիղներուն մէջ կը մտորին ու կը կորսուին: Որպէսզի ձեր գաւակները ճշմարիտ քրիստոնեաներ և առաքինի հայեր ըլլան, պէտք է որ պարկեշտ խօսքեր և ազնիւ արտայայտութիւններ միայն արձագանգեն իրենց սրտերուն մէջ:

Ուրիշ փաստակար ընթացք մըն է մա-

նուկները արուեստականօրէն վախցնելը: Բանի քանի մայրեր իրենց զաւակներուն տեւական դժբախտութեան պատճառ եղած են դանոնք իրենց պղտիկութեան օրերուն սարսափեցնելով մութին մէջ թափառող այսինչ ճիւղիւն կամ այնինչ հրէշին տնունով: Մանուկը որ իր մօր բերնէն ելած ամէն խօսքի կը հաւատայ իր հողիին միամիտ անկեղծութեամբը, հետզհետէ կը դառնայ այնքան երկչոտ էակ մը որ, մեծնալէն յետոյ ալ՝ չի կրնար պրծիլ աներեւոյթ շար ողիներու անէն, և անոնց սարսափին տակ կը մնայ իր ամբողջ կեանքին մէջ:

Աւելորդ չէ թերևս յիշել նաև մանուկներու հանդէպ ցոյց տրուած այն տեսակ վերաբերում մը, որ շփայնելս կ'ըսուի առ հասարակ: Ծփացնել բառով կրնանք հասկընալ այն անխորհուրդ եւ անսահման ներդամտութիւնը, որ թոյլ կու տայ մանկան իր քմահաճոյքը տիրական դարձնել ամէն բանի մէջ՝ նոյնիսկ ի վնաս իր անձին: Այդպիսի պայմաններու տակ մեծցող մանուկը պիտի դառնայ անտարակոյս կամակոր, ինքնահաւան և ամբարտաւան երիտասարդ մը, որ ոչ իր ընտանիքին, ոչ իր եկեղեցիին, և ոչ ալ իր ազգին համար օգտակար ու պատուարեր անդամ մը պիտի ըլլայ: Ծնողաց պարտքն է անշուշտ ներդամտութեամբ նայիլ իրենց զաւակներուն փոքր թերութեանց եւ սխալներուն վրայ, բայց միւս կողմէն անոնց պարտքն է նաև հակել իրենց զաւակներուն վրայ և ուղղել անոնց թերութիւններն ու մոլութիւնները, որպէտզի անուղղայ և շուայտ կենցաղի մը գերի չդառնան իսպառ:

Արդ, անհրաժեշտ է ոչ միայն վերոյիշեալ սխալ ու վնասակար ընթացքներէ զգուշանալ մանուկներու հանդէպ մեր վարմունքին մէջ, այլ նաև էական է զործադրել ընդհանրապէս՝ կարգ մը զրական պայմաններ, մանուկները իբրև ճշմարիտ քրիստոնեաներ և աշխուհայեր մեծցնելու համար: Պէտք է զանոնք կրթել հայրենի նուիրական աւանդութեանց համաձայն: Պէտք է զանոնք տէր դարձնել առողջ և ընտիր ունակութեանց. քանզի մեր ունակութեանց ամբողջութիւնն է որ կը կազմէ մեր կենցաղը, նոյնիսկ մեր կեանքը: Ծնողներու պարտականութիւնն է իրենց զաւակներուն ներշնչել Աստուծոյ սուրբ եր-

կուղը, որ անոնց խղճին խորէն հնչող ուղղիչ ձայն մը պիտի ըլլայ շարունակ: Վարժեցուցէք ձեր զաւակները սիրելու մեր Մայրենի եկեղեցին, իրենց երկնաւոր Հօրը տունը: Եկեղեցւոյ խնկարայր մթնոլորտով սնած մանուկը ապահովարար հեռու պիտի մնայ ապականած ու գարշելի միջավայրի մը ստորին ու պատրոզական հրապոյրներէն:

Մանուկներու մեծագոյն դաստիարակն է մեծերու կեանքին օրինակը: Եթէ ձեր կեանքը հակառակն է ձեր տուած բարի խորհուրդներուն և ձեր քարոզած ճշմարիտ սկզբունքներուն, աւա՛ղ, անօգուտ պիտի մնան այդ վերջինները:

Ոսկի խօսքերը այն ատեն միայն իրապէս ոսկիի արժէքով կ'ընդունուին, երբոր ապահովուած են ոսկի գործերու կնիքով:

Ն. Վ. Պ.



Պ Ա Տ Ա Ր Ա Վ

Ոչ ոք այնքան յիմար է կարծելու քեւսուած Ինկ կ'օգուի երբ ստացուածքի կամ նոյնիսկ արդարութեան (առաքինութեան) նուէր մ'ընծայենք Իրեն: Աղբիւր մը չ'օգուիր բնաւ երբ մեզ խմենք անկէ: Մեր նախնի հայրերը, արդարեւ, կենդանական զոհեր կը մատուցանէին Ասուծոյ. ասիկա Ասուծոյ ժողովուրդը Ասուածաւունջի մէջ կը կարգայ, բայց այլեւ չի կասարեւ. վասնզի այդ զոհերը պարզապէս նշանակներն էին մեր մեջ կասարուած բաներու, որպէսզի աւելի Ասուծոյ մօտենանք մեզ, եւ մեր դրացիներն ալ մօտեցնենք: Զոհ մը, պատարագ մը, ուրեմն, տեսնելի խորհուրդ մըն է, կամ անտեսանելի զոհի մը մէկ սուրբ նշանը: Հետեւաբար ապաշխարողը՝ Մարգարէին բերնով, կամ Մարգարէն ինքն իսկ, երբ կը պաղատէր Ասուծոյ որպէսզի ողորմութիւն գտնէ իր մեղքերուն համար, ըսաւ. «Նքե պատարագ ուզիր՝ կը մատուցանեմք, բայց ողակեզներն իսկ հանելի չեղան Քեզի: Ասուծոյ պատարագը՝ խոնարհ հողին է. սուրբ սիրք եւ խոնարհ հողին Ասուած չ'արհամարհեր:»

ՕԳՈՍՏԻՆՈՍ

Զեղադատէն Ասուծոյ, Գիբ Ժ. զլ. 5:

ՀՅԹ. ԵԿԵՂԵՑԻՈՅ ՀԱՐԱԶԱՏ ՀԱՒԱՏՔԸ ՅԻՍՈՒՍԻ ՄԱՐԴԵՂՈՒԹԵԱՆ ՄԱՍԻՆ

Ամերիկահայ մտաւորականներէն Պրոֆ. Մ. Մինասեան, անհասկցողութեան մը տակ ինչպիսի այս տարուան սկիզբներուն սխալ վարդապետութիւն մը քարոզեց: Այդ վարդապետութեան դէմ, ամիսներ առաջ յօդուածաշարք մը ստորագրեցի Ֆրէզնոյ հրատարակուող Մշակի մէջ, և անով ջանացի տեսականորէն հաստատել թէ Յիսուսի ծրնունը երբեք մեղանշակաւ չի կրնար ընդունիլ Հայաստանեայց եկեղեցին:

Այս գրութեանս հրատարակման առթիւ ստացայ երեք նամակներ, — մէկը ստորագրուած հեղինակուոր եկեղեցականի մը կողմէ — որոնք կը թելադրեն զիս յիշեալ նիւթի շուրջ մեր տեսականին ընկերացնել նաև պատմական գրութիւն մը, յոյս տալով որ այս վերջինը աւելի յաջող օգտակարութիւն մը պիտի ունենայ մանաւանդ այս օրերուն, ուր Հյց. եկեղեցին իր դաւանանքներով և կատարած նշուածուիներով լաւ ճանչցնելու կարիքը կը չեղտուի ամէն կողմ:

Այդ նամակներու տուած քաղցր հրնչիւնին իբրև համեստ արձագանգ մը, սոյն գրութեամբս կը ջանամ Սիոնի սիւնակներու մէջ ամփոփ ներկայացնել այն զծերը, որոնք պատմականորէն կ'ապացուցանեն Հյց. եկեղեցւոյ հարազատ հաւատքը Յիսուսի Մարդկութեան խորհուրդի մասին:

Անմիջապէս որ պատմական եկեղեցիի մը մէկ դաւանանքին մասին խօսիլ ուզենք կը ստիպուինք անդրադառնալ նախ անոր ծագման և ձևաւորման, և ապա հետեւելով ընթացքին կը հասնինք մինչև մեր օրերը:

Բոլոր հին և ուղղափառ քրիստոնեայ եկեղեցիները իրենց նախընթացով կապուած են այն ընդհանրական ժողովներուն՝ որոնք սիկերակալ կոչուեցան: Հյց. եկեղեցին, որպէս պետական եկեղեցի եղած է ամէնէն հինը, և ամէնէն կորովին իր ուղղափառութեան մէջ. չէ կարելի ճշդել անոր ունէ մէկ դաւանանքը պատմութեան մէջ, առանց խօսելու տիեզերական ժողովնե-

րու կազմութեան պարագաներու մասին: Հետեաբար, շարունակենք հաստատել, որ այն ժամանակ երբ եկեղեցիներ իրարու ետեւէն նոր կը հիմնուէին, մեծաւ մասամբ իրարմէ անկախ, առանձինն օրէնքներով կը կազմակերպուէին ու կը կառավարուէին: Կանոնական գրութիւնը հիմնական գետին մը չգտնելուն համար տեական ալ չէր գառնար: Այս պատճառաւ միեւնոյն եկեղեցիի մէջ նոյնիսկ, զանազան խաչաձևուիներու տեղի կը տրուէր. կը բաւէր որ նորընտիր պատրիարք մը նախորդին դժած սահմանադրութեան չհետեւէր, կամ աւելի հմուտ ու ճարպիկ եկեղեցականի մը ընտրութեան յոյսը բեկանէր:

Պարագան նոյնն էր Աղեքսանդրացի Արիոսին համար, որ Ակիլաոս հայրապետէն երէց ձեռնադրուելով ամէն տեղ ծանօթ դարձաւ որպէս իմաստասիրական հումութիւն ունեցող պիւրիստոս անձ մը: Անիկա իր այս կարողութիւնով ձեռք բերած համբաւին մէջ հպարտանալով ոչք ունեցաւ հայրապետական գահին և աշխատեցաւ տիրանալ անոր: Սակայն, յանկարծ, իր տեղը Աղեքսանդրի ընտրուելը տեսնելով խորապէս յուզուեցաւ և հակառակ զիրք մը ստեղծելու մտքերով տարուեցաւ:

Այդ ժամանակները արդէն կը շարունակուէին Պօղոս Մամոստացիի յուզած խնդիրները Յիսուսի անձին վրայ. բայց անոնց ծաւալումին մէջ մինչև հայրապետական աթոռին զիմադրելու զօրեղ ճակատ մը գեռ չէր կազմուեր, որովհետև այդ ոյժը հրապարակելու մարդը կը պակսէր: Հայրապետ ընտրուելու յոյսերէն հրաւթափող Արիոսը այդ պակաս մարդը եղաւ. և մէկէն արամադրելով իր բոլոր ճարպիկութիւններն ու կարողութիւնները սիսու պաշտպանել և քարոզել թէ Յիսուս Քրիստոս Որդին Ասուծոյ չէ, այլ գերագոյն արարած մը միայն, Որդի Ասուծոյ կոչումը լոկ քառակալ խնայուով մը տրուած է:

Արիոսի կողմը հետզհետէ զօրանալու վախէն Աղեքսանդր հայրապետ ստիպուեցաւ պաշտօնական ժողովներով զայն հալածելու աշխատիլ: Աղեքսանդրիոյ մէջ երկու գաւառական ժողովներ զուգարեց, մէկը 319ին, իսկ միւսը 321ին և այս

երկու ժողովներով հերքեց Արիտս երեցի կարծիքը: Սակայն ասով խնդիրը չփակուեցաւ: Արիտս և կազմուած ժողովներու մէջ իրեն պաշտպան կեցող ուրիշ եպիսկոպոսներ՝ հնարատր շատ մը աշխատանքներ կատարեցին, մինչև որ Նիկոմիդիոյ արքեպիսկոպոս Եւսերիոսը ուրիշ ժողովով մը Աղեքսանդրիոյ ժողովներու գոտապարտութենէն արձակեց Արիտսը:

Եւսերիոսի այս ժողովը վէճը ընդհանրացուց, և բոլոր եկեղեցիներու մէջ գրեթէ հակասակութիւնները սուր հանգամանքներու տակ սաստկացան: Կրօնական ասթոններ ղէմ ղէմի ելան և բոլորն ալ խաղաղութիւն մը վերստեղծելու անգոր գարձան: Եկեղեցական այս ծանր պարտականքը կրօնական զեւեռն անցան նաև աշխարհական հողի վրայ: Մեծն Կոստանդիանոսի ուշադրութեան յանձնուեցաւ խնդիրին ծանրութիւնը, որ փութաց հարցը ընդհանուր ժողովով մը լուծելու և կորզադրելու համար ուղղու հրովարտականքով բոլոր քրիստոնեայ աշխարհներու եպիսկոպոսները Նիկիա քաղաքը հրաւիրել:

325ին գումարուած այս ժողովին ներկայ եղան 318 պատգամաւորներ, որոնցմէ մէկն էր մեր Ս. Կուսաւորչի կրտսեր որդին Արիստակէս Հայրապետը, Հյց. եկեղեցւոյ կողմէ: Վիճարանութեան զլխաւոր դերը վարեցին Արիտս և Աթանաս: Մէկը Աղեքսանդրիոյ նախկին աւագերէցը, իսկ միւսը նոյն եկեղեցւոյ սարկաւազը: Բայց առաջինը իր հմուտ պերճախօսութեամբ չզլմացաւ վերջինին, որ նաև հմուտ էր սուրբ գրոց, և յողթուեցաւ: Յողթուած Արիտսը իր հետևորդներով աքսորուեցաւ Իլլիւրիա՝ բոլոր նիստերուն առանց միջամտութեան ներկայ կողմ Կոստանդիանոս կայսեր հրամանով:

Հյց. եկեղեցւոյ կողմէ որակուած ռժանտան Արիտոսի և անոր աջ թիւր կազմող պպիղծն Սարելոյի ու հետևորդներու համոզումներուն զլխաւոր առանցքը կը կեդրոնանար Յիսուսի ծննդեան շուրջ: Մարդեղութեան աստուածային խորհուրդը կ'անտեսուէր մարդկային խորհուրդին առջև: Եւ որովհետև իր բացատրուած բոլոր պարագաներովը մեղանշական կ'ընդունուէր Յիսուսի ծնունդը, հետևարար Աստուած մը չէր կրնար ըլլալ:

Հակասակ որ պարագուելները աք-

սորուեցան, և հասարակ հետևորդներ ճանչցուողներուն համար ալ ձեռք առնուեցան ամէն կարգի խտտութիւններ. Արիտսական վարդապետութեան բարձու մարկայն պարզ միջանկեալի մը ձև առաւ: Այնպէս որ կարճ ժամանակներ վերջ նոյն մտքերը նորէն արթննալ սկսան, այս անգամ քիչ մը տարբեր ձևով:

Երբ Կոստանդնուպոլսոյ մէջ գումարուած երկրորդ ընդհանրական ժողով մը գատապարտեց Մակեդոնիոս պատրիարքը, որ Սուրբ Հոգւոյ աստուածութիւնը ուրացած էր, կարծես ընթացք տուաւ Երրորդ Տիեզերական ժողովի մը հարկաւորութեան: Որովհետև այս ժողովը ջրուելէն անմիջապէս յետոյ Եկեղեցիներու մէջ կրկին խտտութիւնները զօրացան: Արիտսականութեան վարդապետութիւնը, որ բոլորովին չէր անհետեր արդէն, արթնցեր և կերպարանափոխուած փուլի մէջ ձեւակերպուեր ու բաւական յառաջացեր էր: Արիտականներու դաւանած գերազոյն աւտարածը լոկ աստուածակիր մը դարձեր էր այս անգամ:

Դատապարտուած Մակեդոնիոսի գահը բարձրացող Նեստոր այս նոր կուսակցութեան գլուխը կ'անցնէր և Մարիամին լոկ Բրիստուսի մը ըլլալը կը յայտարարէր: Կ'ընդունէր թէ միացած չիլն յայց գոյակից իլն, մտոյ մըն իր որ ծնած իր Մարիամեկն և Աստուած կը յնակիր ի ինև:

Առաջինէն աւելի սպառնական կը դառնար այս վերջինը, որովհետև իթէ Նեստոր Արիտոսի չափ հմուտ ու պերճախօս չէր, եթէ անոր չափ համբաւ չունէր, բայց պատրիարքի պաշտօն ունէր. Կոստանդնուպոլսոյ պատրիարքութեան մը պէս հեղինակաւոր ու ազդեցիկ գահի մը տէրն էր:

Տիեզերական առաջին ժողովին գումարման զլուխը կանգնող Կոստանդիանոս արդէն ճամբայ տուած էր իր յաջորդներուն, իրեն հետեւելու բարի գրգուծիւնը արթուն պահելու համար. և այդպէս ալ եղաւ: Թէոդոսիոս Ա. սիրայօժար պատրաստակամութեամբ գումարել տուաւ Կոստանդնուպոլսոյ ժողովը 381ին, ուր յազթուեցաւ Մակեդոնիոս: Միևնոյն աշխտութեամբ Թէոդոսիոս Բ. ձեռնարկեց և գումարել տուաւ Երրորդ Ընդհանրական Ժողովը 431ին Եփեսոսի մէջ:

Այս ժողովը որ աւելի ազմկալի էր քան նախորդները, տեղի տուաւ անաւոր ատու նաբանութիւններու: Նեստոր եւ Կիւրեղ, մէկը Կոստանդնուպոլսոյ իսկ միւսը Աղեքսանդրիոյ զահակալ պատրիարքներ, ճակատ ճակտի եկան, ուր վերջապէս դատապարտուեցաւ աստուածութեան և մարդկութեան մէջ բաժանման տարբերութիւն գնող Նեստորի վարդապետութիւնը, և ասոր դէմ իրրեւ նշանաբան ընդունուեցաւ Կիւրեղի բացատրութիւնը, Մի թնութիւն Բանին մտամնացելոյ:

Ժողովը վերջացաւ նոյն տարւոյ յուլիս 31ին, և նշովուած Նեստորը գրկուելով իր պատրիարքական աթոռէն, աքսորուեցաւ Անտիոքի մօտ Սուրբ Եւպրեպիայ վանքը, և անկից ալ 435ին Լիբիոյ անապատը:

Նեստորի աքսորուելէն յետոյ, Կիւրեղ Աղեքսանդրացին, յաղթանակը տանող իր հզօր կարողութիւնով ոչ մի ջանք խնայեց այս վարդապետութիւնը իւպառ մարելու համար, այնպէս որ չաքսորուած Նեստորականներ, որոնք Անտիոքի Յովհաննէս պատրիարքին և Ասորի եպիսկոպոսներուն պաշտպանութիւնը կը վայելէին, չկրցան դիմանալ ու Արևելք քաշուեցան, ուր 435ին Ռաբուլասի յաջորդող Իբաս եպիսկոպոսէն պաշտպանուելով կեդրոնացան Եգիպտոյ մէջ:

Մի թնութիւն Բանին մտամնացելոյ բացատրութեան անյաղթելի պաշտպանը՝ Կիւրեղ մեռաւ 444ին: Բայց նախ քան անոր մահը, Եփեսոսի ժողովէն անմիջապէս յետոյ, Նեստորի վարդապետութեան դէմ ուրիշ նշանաւոր ախոյեան մը երևան եկաւ: Այս մէկը Բիւզանդիոնի մօտ եղող Կուկի կղզիին ձերունի վանահայրն էր որ Եւտիքէս կը կոչուէր [Գիոբ Թրորց, Մատենագրութիւն Նախնեաց, էջ 215]:

Եւտիքէս, Գրիստոսի մարդկութեան և աստուածութեան միութիւնը այնչափ զօրեղ և այնպէս բուռն սկսաւ պնդել որ աստուածութիւնն ու մարդկութիւնը զիրարու հետ շփոթած նկատեց: Կը քարոզէր խառնուրդ մը, վկայելով մարդկութեան ընկղմումն ու գրեթէ ոչնչացումը աստուածութեան մէջ, ինչպէս «կաթիլ մը մեղր ծովուն մէջ և շիւղ մը բոցին մէջ»: Այս ուղղութեամբ իր ճառերուն և քա-

րողներուն ծաւալումէն ողևորուած հետըզհետէ մինչև Գրիստոսի մարմինը երկնային ծագումի և բացառիկ զոյացութեան մը վերադրելու ծայրայեղութեան հասաւ:

Եւտիքէսի այս վարդապետութիւնը նախ վանքերու և վանականներու մէջ ընդունելութիւն գտաւ, և 447ին հրապարակ անցաւ ու սկսաւ խօսուիլ ամէն կողմ, երբ արդէն Կիւրեղ մեռած էր:

Եւտիքէսի այս վարդապետութիւնը հրապարակին վրայ զօրանալով երևան բերաւ որ Նեստորականութիւնը տակաւին նկատելի ոյժ մ'ունէր և վտանգաւոր կերպով կը զօրծէր մինչև իսկ Կոստանդնուպոլսոյ մէջ: Որովհետև Պրոկղի յաջորդող Փլարիանոս անուն Կոստանդնուպոլսոյ պատրիարքն անգամ չհանդուրժեց, խնդիրը նկատի առաւ և 448ին տեղական ժողով մը կազմելով երկու թնութիւն բացատրութիւնը մէջտեղ դրաւ ու դատապարտեց Եւտիքէսը:

Աղեքսանդրիոյ պատրիարք Դիոսկորոս, որ Կիւրեղի յաջորդած էր, և անոր մի թնութիւն բացատրութեան նախանձայնց ջերմ պաշտպանն էր, ձայն բարձրացուց Փլարիանոսի ստեղծած բացատրութեան դէմ, իրրեւ Նեստորական վարդապետութեան մը կրկնութիւնը:

Այս վերջինին ձեռնահաս կարողութիւնը Կիւրեղէն պակաս չէր, և անորմէ ու պակաս ջանք չխնայելով մինչև Թէոդոսիոս Բ. կայսեր գրեց և նոր ժողով մը զումարելու արտօնութիւն ստացաւ:

Այս ժողովը տեղի ունեցաւ դարձեալ Եփեսոսի մէջ 449ին 135 եպիսկոպոսներու ներկայութեամբ, ուր Եւտիքէս՝ նախընթաց ժողովներու համաձայն գաւանդութիւն մը ներկայացնելով արդարացաւ և Փլարիանոսի բացատրութիւնը դատապարտուեցաւ:

Աղեքսանդրիոյ աթոռը իր փայլը արդէն ցոյց տուած էր Արիոսականութեան դէմ կուռող ու յաղթող Աղեքսանդրով եւ Աթանասով: Կիւրեղ անոր ազդեցութիւնը աւելի զօրացուց իր կորովի մաքառումներով, իսկ Դիոսկորոսի յաղթանակով այդ աթոռը այլևս դարձաւ խոշոր հեղինակութիւն մը և ձեռք բերաւ պատկառելի ազդեցութիւն մը բոլոր Եկեղեցիներու վրայ:

Աղեքսանդրիոյ աթոռին յաջողութեան

այս պարագան բնական էր որ երբեք հաճելի չպիտի թուէր մանաւանդ հին ու նոր Հոռոմներու հայրապետական աթոռներուն, որոնք կայսրերու կողքին միշտ իրենց առաւելութեանց ձգտումներով զբաղած էին: Բայց որ մէկը պիտի ըլլար որ համարձակէր նորէն դէմ ելլել, և ի՞նչ ձեռով — հարց մըն էր որ այս երկու աթոռները իրենց առանձնութեանց մէջ շատ զբաղեցուց:

Անատոլիոս, որ յաջորդած էր Փլաւրիանոսի, իր աչքին առջեւ ունէր չարաշար պարտութիւնները իր նախորդներուն, որուն պատճառաւ աթոռներու մեծամասնութիւն մը կոստանդնուպոլիսը թողեր և հակեր էր Ազեքսանդրիոյ: Նեստորէն աւելի ուժեղ չէր զգար ինքզինքը, հակառակ որ 450ին թէնդոսի յաջորդող Մարկիանոս կայսրն ալ իր կողքին կը տեսներ:

Հին Հոռոմ որ աշխարհագրական դիրքով ալ Արևելքէն շատ հեռու կ'իյնար, եղաւ որ այս զբաղեցուցիչ հարցին առջեւ կրցաւ նոր ճարպիկութիւն մը բանեցնել, անշուշտ կանխամտածուած հեռատեսութեամբ մը: Անգամ մը որ յաղթուէր Ազեքսանդրիոյ Աթոռին ազդեցութիւնը, ալ հեշտ էր Հին Հոռոմի համար մրցիլ նոր Հոռոմի աթոռին դէմ:

Այս նպատակով նախ կոստանդնուպոլիսոյ Աթոռը բարձրացնելու գիտմամբ կազմակերպուեցաւ նոր կացութիւն մը, որոչ համաձայնութիւններ կատարուեցան և Լեւոն 450ին Հոռոմի մէջ զուսարեց տեղական ժողով մը, ուր ձևակերպական յաջողութեամբ մերժուեցաւ Եփեսոսի 449ի ժողովն ու Դիոսկորոսը, և իրրև հաւատոյ կանոն հաշտուեցաւ Փլաւրիանոսի ուղղուած Լեւոնի պաշտպանողական թուղթը, որ պատմութեան մէջ ծանօթ է Տոււար Լեւոնի անունով:

Փլաւրիանոսը պաշտպանող այս թուղթը Բրիտանոսի անձի մասին բաժանման գաղափարները հետեւալ ձևով կը յայտարարեր.

- 1. — Կարացի մեռանել ըս միոյ և ոչ կարացի մեռանել ըս միւսոյ (12):
- 2. — Բանն ներգործի գոր բանին և և մարմինն կրարի գոր մարմնոյ և (16):
- 3. — Թիպիսն ի սիր Յիսուս Բրիսուս մի անձ և, բայց այլ և ուսի անարգանքն, և այլ և ուսի փառքն (20):

Եւ նման կարգ մը ուրիշ բացատրութիւններ, որոնք նոյնպէս Նեստորականութեան կ'երթային, դարձեալ «երկուութեան» դուռ կը բանային: «Փրկագործ շարձարանաց ուժը, որ միայնոյ մարդկութեան կը մնար», կը կորսնցնէր իր իսկութիւնը: Անշուշտ և բնութիւն բառն ալ իմաստասիրական էր և հարկին նկատուելով կը զստնար իրրև ակիզք գործողութեան: Գաղափար մըն էր այս, որ կը տանի ընդունելու երկու սկիզբ, Աստուածային և մարդկային, երկու Բրիտանոս, անապակոն և մեղանչակոն, համաձայն Նեստորի դրութեան:

Այս ժողովին արդիւնքը կոստանդնուպոլիս հասաւ շուտով: Անատոլիոս, պայքարը յաջողցնելու նպատակին մէջ նպատաւոր սեպեց կայսրին սիրտը իրեն կապել և գայն գործին զլուսը անցընել: Եւ որովհետեւ տեղւոյն վրայ երկու Հոռոմները նոր տեսութիւններ ունէին դեռ, տարիէ մը աւելի զբաղեցան, և վերջապէս ներքին վէճը մոռցնող համաձայնութիւնը յաջողցնելով՝ զարձան բողոք Եկեղեցիներուն ընդունիլ տալու Հոռոմ ժողովին որոշումները:

Իրենց նպատակները իրականացնելու համար Մարկիանոս և Լեւոն որոշեցին մեծ ժողով մը զուսարել: Գուսարման հրովարտուող հրատարակուեցաւ 451ի մայիսին, ժողովելու համար Բիւթանիոյ Նիկիա քաղաքը: Բայց քաղաքական պատճառներով կայսրը մայրաքաղաքէն հեռանալ չուզելով, նոր հրովարտակով մը ժողովականները հրաւիրուեցան Բիւթանիոյ Քաղկեդոն քաղաքը, որ առաջին նիստը տեղի ունեցաւ հոկտեմբեր 8-ին:

Ի նպաստ կոստանդնուպոլիսոյ աթոռին բարձրացման ժողովին վրայ ազդեցութիւն բանեցնելու համար, հակառակ նախամտածուած շատ մը միջոցներու դարձադրութեան՝ Եգիպտացիները յաղթական դիմադրութիւն մը ցոյց տուին, Ազեքսանդրի, Աթանասի, Կիւրեղի և Դիոսկորոսի անունները վերակոչուեցան ու անոնց կողմէ բոլոր Եկեղեցիներուն յղուած թուղթերու պատճենները իրրև վկայութիւններ մէջ տեղ բերուեցան: Մարկիանոս կայսրը ըստիպուեցաւ մինչև իսկ Պուզերիա կայսրուհիին օգնութեանը կարօտիլ, բայց այդ ալ անօգուտ ըլլալով պետական ազդու միջոցներու գիմեց: Կայսերական պաշտօն-

եաներ ժողովներու վարիչներ եղան, զինուորական ուժը ճնշեց և պարտաւարցուց որ ժողովը ընդունի Լեւոնի Տումարը իրեն սահման հաւատոյ:

Նպատակի հասնելու համար զիտումնաւոր կերպով կազմուած այս ժողովը, կրօնական ճշմարիտ հաւատքի մը ձախաւերութիւնն էր, որ ըստ այնմ ալ անպատշաճօրէն վերջացաւ:

Այնուհետեւ երկու Հոռոմները, արեւելք եւ արեւմուտք ինչ մըցակցութիւններու դուռ բացին, Նեստորականներ յաղթական մնացին թէ հալածանքներու տակ ցրուեցան. — Զեռնի հռչակաւոր Հեկտիկոնը և Անաստասի 506 ին հանած նոր հրքովարտակը շատ բան կը խօսին, որոնց անդրադառնալ մեր նիւթէն դուրս կ'իջնայ այլևս:

Եւ այս ժողովները իրենց նախնութացով պատմելէ յետոյ դառնանք յիշելու Հայաստանեայց Եկեղեցւոյ մէկ պատգամաւորը, յանձին Արիստակէտի, որ ներկայ եղաւ Նիկիոյ ժողովին: Անոր յաջորդող միւս ժողովներու մէջ Հայաստանեայց Եկեղեցւոյ պատգամաւորի յիշատակութիւն չեղաւ, որովհետեւ քաղաքական մտահոգիչ խնդիրներ թոյլ չտուին հայերուն՝ եղած հրաւէրներուն պատասխանել: Բայց մենք կը տեսնենք որ թէ՛ կոստանդնուպոլսոյ և թէ՛ Եփեսոսի ժողովներուն կայացուցած որոշումները Մակեդոնիոսի և Նեստորի ղէմ՝ ընդունուեցաւ Հայ Եկեղեցւոյ կողմէ՛ վաղարշապատի Ա. և Աբտաշատի Բ. ժողովներով:

Իսկ դառնալով Քաղկեդոնական ժողովներու և խնդիրներու, ո՛չ միայն հայերու մասնակցութիւնը չենք տեսներ, այլև կը ճշգրենք որ քաղաքական ծանր կացութիւն մը թոյլ չէ տուեր անոնց որ զրազին կրօնական մարզի մէջ զաւանական խնդիրներով և կրօնական ժողովներ գումարեն մինչև 506:

Ուրեմն, մինչև այդ թուականը ինչ որ կը խօսուէր հայ եկեղեցականներու մէջ Քաղկեդոնական խնդիրներու մասին, պաշտօնական ժողովի մը արդիւնքը չըԱստով մէկտեղ, կը տեսնենք որ բոլոր ազգեցիկ ու հեղինակաւոր ղէմքերը՝ երկու բնութիւն՝ աստուածային և մարդկային, մե-

զանչական և անապական ընդունողներու ղէմ արտայայտուած են միշտ:

Յիշենք երկու երեք հատը միայն: Գիրք Թորոնցի մէջ (էջ 22), Երանելի Մեծին Քերթոյանօրն Մովսէս Խորենացի Եպիսկոպոսին վերագրուած ճառ մը կ'սոյ, որուն մէջ անողոքբար կը հերքուի երկու բնութիւնը: Եւ այս վերագրումը շատ զիւրաւ ճիշդ կրնայ նկատուիլ այն անձին համար, որուն յօրինած Մենդեան շարականին մէջ կը կարգանք.

Անքանիկն երկնի և երկրի, ի խանձարուս պատկաւ,

Ոչ մկնկնով ի Հօրք ի սուրբ այրին քաղմեցաւ:


Ուրիչ գրուածք մը կայ նոյնպէս.

Երանելոյն Յովնանու Հայոց եպիսկոպոսի, ապացոյց յերկուց Բնութեանց ասնչ գփրկիչն և կամ Մի Բնութիւն որ կը համարուի թէ վերջին Քաղկեդան կամ Օձնեցի կոչուող Յովհաննէաներէն միւսնոյն գործըն է, և որ բուն կերպով կը բողոքէ երկու բնութիւն ընդունող Նեստորականներու ղէմ:

Թոմա Վարդապետ Արծրունի, իր գրքին (էջ 90) մէջ կը պատմէ ևս թէ՛ Վասակ, Տաճատ և Գոտիւր Արծրունի նախարարներ, Մարկիանոսի ատեն Բիւզանդիոնի մէջ հրաւիրուեցան Քաղկեդոնի ժողովը ընդունիլ, բայց անոնք մերժեցին, պատասխանելով թէ նախ հարկաւոր է իրենց վարդապետներուն կարծիքը առնել: Եւ երբ պնդումներ եղան, անշուշտ կայսերական պաշտօնէութեանց կողմէ, ըստ այնմ զրեցին Սահակ-Մեսրոպեան աշակերտներէն՝ Մամիկոնեանց Եպիսկոպոս Աբրահամին, և հետեւեալ պատասխանը ստացան. Մի՛ տայ Տեղի շեղի նրանանի քաղաւորին:

(Մնացեալը յաջորդ բիւլով)

Լիովն Կ. ԽՐՈՅԵԱՆ



Վ Բ Թ Ա Կ

Նախորդ թիւի 8րդ էջ երկրորդ սիւնակ ղէպի վար 5—6 տողերուն վրայ դասին մէջ կոտորոյ բառերը սրբագրել տառին մէջ կարգալ:

ԳՐԱԿԱՆ

(ԱՆՏԻՊ ՊԱՏԱՌԻԿ ՄԸ ԽՐԻՍՏԵԱՆ ՀԱՅՐԻԿԷ)

Արծուին վասպուրական
Մինչ ծուարած էր վարագայ բոյն,
Հոգին խոռոված էր յոյժ,
Հոգած էր սխուր.

Ասաց երբամ ես
Կարկոտ խաչի դար,
Նսսիմ նայիմ բարձրէն աշխարհ
Այն չնաշխարհիկ սեարան.

Վանայ ծովակ,
Ոսանայ պալատ,
Առտայ ամպոտ սար,
Գրգուռի կյուրակ գլուխ,
Հրաբուխ նեմուր եւ Սիփան
Աղբամար Գագկայ գահ,
Առէր կողին նգնող Գրիգորի,
Կտոց եւ Լիմ անապատ,
Արսամեսու նոխ մրգասան,
Վանայ քաղաք, ամբողջ այգեսան.

Վա՛՛՛, արժիկս բացուեցաւ,
Ջուարբացաւ իմ բռնած հոգիս,
Ո՛վ Հայրենիք աննըման,
Ի՞նչպէս բողո մարդ գճեզ
Մտնէ գերեզման:

Այֆին առջեւ բացուեցաւ
Մի այլ սեարան.
Վերջնաց ժամն էր,
Մօտ էր իրիկուան.
Արեւ երկնուց կամարէն
Իջեր էր վեր Վանայ ծովուն
Շառաւիղներ վերէն ձգելով
Կողջունէր հորիզոնին մօտ
Ջրեղէն սրնսրղներու վերայ
Կապեր էր լուսեղէն սրներ:

Ծովն ու արեւ լոյսն ու ջրեր
Ձիրար համբուրելով
Ելեւէջ խաղային:

Ելաւ, աւա՛ղ, մի ամպ մթազոյն
Բռնեց մրնցուց երեսն արեւուն.

Մի, ո՞ր ես, հովիկ, վարէ՛ սար այդ ամպ,
Տեսնեմ վերջին անգամ

Իւր դէմն պայծառ.

Ես ծովուն արեւուն սիրահար եմ, սիրահար,
Տեսնեմ պահ մի այդ չնաղ սեարան:

Այլ բո՛ղ, մի՛ սանիր, գիտեմ հետ արեաւոն
 Տի մտնի անցնի իմ կենաց լոյս արեւ,
 Ո՛հ, այնուհետեւ էլ չէ ինձ համար
 Ո՛չ լոյս, ո՛չ արեւ եւ ոչ էլ աշխարհ.
 Ձեռ մեռնիր, արեւ, պահ մի կը նընջես.
 Կը զարթնուս այգուն, կ'ելնես անապատէն,
 Գարձեալ լոյս կը բերես մեր մութ աշխարհին :

Ես կը ննջեմ անլոյս գերեզմանին մէջ.
 Էլ չեմ ելներ, ո՛հ, չգիտեմ մինչեւ ե՛րբ.
 Կ'ասեն թէ մինչեւ ժամհար Գաբրիէլ
 Չարնէ իւր կոչնակ՝ հնչէ փողն՝
 Մեռելոց աշխարհ զարթնու նոր հրաւճով.
 Գու յայնժամ տի ելնես
 գերեզմանէն ողջ,
 Գեռ նընջեմ ուրեմն
 մինչեւ զայ այն օրն :

ՏԱՂ ՅՈՎՀԱՆՆԷՍ ԿԱՐԱՊԵՏԻ ԳԵՂԵՑԻԿ

(Տաղարանի մ'արտագրում)

- Յովհաննէս կոյս մարգարէ, Երկրպագող յարգանդէ, որ գովեցար ի Տեառնէ,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Աղամ ձեռին ստեղծուած է, արդարն Աթէլ զենեալ է, Ենովք յերկինքս հեմէ,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Աբրահամ ի սէր Փրկչին է, Սահակ ծառայ նորին է, Վերնոյն կըսվող Յակոբ է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Մովսէս նախնի մարգարէ, Յեսու զարեւրն կանչէ, Մեխիսեդեկ ածեալ է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Բամից դասող Բարակ է, Եփրայիս անուանի է, ցոյց յԱսուծոյ Սամուէլ է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Նաբան արդար մարգարէ, Գաիթ ասուածահայր է, Սողովմոն զսանարն շինէ,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Եսայիաս սղոցեալ է, Եղիա վեր յերկինս է, Եղիսէոս կըրկինն է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Եզեկիայ բարի է, Յովսիա բարեպատ է, Չաւարաբէլ արհնեալ է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Եզեկիէլ փակող է, Չաւարիաս աւետէ, Երեմիաս կոյս նա է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Ամովս է սուրբ մարգարէ, Սափոնիա - Անգէլէ, Բարոզ բանին Աբդի է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- ԸզՅուսան կէտրն կլանէ, դարձեալ կենդանի թփանէ, նա ի Նիմուէ Բարոզէ,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Մաւաբիաս հրեւակ է, Միքիա պատմարան է, Ամբակում մեծ եւ Յովսէ,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Անանիանն յանուանէ, ըզնուրն ի ցաղ փոխարկէ, որք յառագասի է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ.
- Չաւարիա հայր ֆո է, եւ Բահանայ ընտրեալ է, Եղիսաբէթ մայր ֆո է,
 Բայց թեզ նըման ով ոք չէ:

Պ Ա Տ Մ Ա Կ Ա Ն

ՅՈՒԼԻԱՆՈՍ ՌԻՐԱՑՈՂ

ԵՐՈՒՍԱԿԼԵՄԻ ՏԱՀԱՐԻՆ ՎԵՐԱՇԵՆՈՒԹԻՒՆԸ (363)

Ա. ՏԱՀԱՐԸ

Իր կալանաւորութիւնն երկու օր առաջ երբ Յիսուս դուրս կ'ելլէր Տաճարէն, կը գրէ Մարկոս (ԺԳ. 1), աշակերտներէն մէկը ըսաւ իրեն. «Վա՛րդապետ, տես ո՛րպիսի են քարինքս եւ ո՛րպիսի շինուածքս: Պատասխանեց Յիսուս. «Տեսանե՞ս դայս ամենայն շինուածս. ամէն տանմանը՝ եթէ ո՛չ թողցի այդք քար ի քարի վերայ որ ոչ քակտեցի»:

Տիտոս, 70 թուականին, երբ պաշարած էր Երուսաղէմը, հրանալով Տաճարի հոյակապ կառուցուածքին վրայ, որ աշխարհի հրաշալիքնեղէն մէկը կը համարուէր, ուղեց անաղարտ դահլիզայն իրրե. զեղեցիկ կոթող մը իր յաղթանակին: Բայց, հակառակ իր հրամանին, զինուոր մը, անգիտակից գործիքը նախախնամութեան, խանձող մը նետեց Սրբութիւն Սրբոցի կից գրահներէն մէկուն մէջ: Հրդեհը հալեցուց Տաճարին սովի դարձերը, մոխրի վերածեց անոր նուիրական սպաններն ու փայտէ միջնորմները, և, հակառակ զայն մարելու համար թափուած ընուն ճիգերուն, ծաւալեցաւ միւս սենեակներն ու սրահադար սրահները ու լափեց ամէն բան: Տաճարին զեղեցիկ վեմերը (Ղուկ. ԻԱ. 3) եւ մեծամեծ շինուածները (Մարկ. ԺԳ. 5), որոնք այնքան հիացուցած էին գալիլիացի պարզամիտ ձկնորսները, Երեմիայի տանին նման շքարակոյտերու եւ շնագայլերու որջերու ւ վերածուեցան, ու եղան տխուր աւերակներ՝ աւելի քան վեց ասպարէզ ընդարձակ գետնի մը վրայ տարածուած*): «Բանաստեղծներու անօրէնութեան պատճառաւ, որոնք արդարներու արիւնը թափեցին: Տէրը մերժեց իր սեղանը ու զոռեցաւ իր սրբարանէն» (Ողբ Բ. 7, Գ. 13):

Այս շարաշուք վախճանէն յետոյ Երուսաղէմ քաղաքը եւ հիմնայատիկ կործանուեցաւ և իր անունն անգամ կորսնցուց: Շուրջ 135 թուականին հռոմէական գաղութ մը հաստատուեցաւ հոն, և իր հիմնադրին՝ Էլիուս Ազրիանուսի անունով նոր քաղաքը կոչուեցաւ Էլիուս Իսկ Տաճարէն մնացած հետքերը եղծուեցան ու բընաջնջուեցան բոլորովին, ու իր պատերուն մընացորդները և աճադին քարակոյտերը, որոնք 65 տարիէ ի վեր վիաններն էին հին շինութեանց

չքեղութեան, նոր գաղութին համար չաստուածոց տաճարներու, թատրոններու և կրկէաներու շինութեան ծառայեցին, եւ ճիշդ Սրբութիւն Սրբոցի տեղին վրայ բարձրացաւ Ազրիանոս կայսեր հսկայ մէկ արձանը*):

Այս վիճակը աւելի վատթարացաւ չորրորդ դարուն: Հաւատացեալները՝ Քրիստոսի մարգարէութեան համաձայն՝ նգովուած կը համարէին Նոյնիսկ Տաճարին տեղը, ու իսկապէս անոր շինութիւնները հետզհետէ աւերակներու երևոյթ մը կ'առնէին եւ քաղաքն ալ կը նսեմանար վերջտան: Այսու հանդերձ Հերովդէտի շինութեանց վերջին մնացորդները տակաւին իբրև քարահանք կը ծառայէին այն միջոցին՝ երբ Յուլիանոս Ուրացոյ ձեռնարկեց նորէն կեանք տալ մարգարէներու նօրեայ Սիոնի այս զիակին:

Սկսնակը գետնին երեսը կային տակաւին, կ'ըսէ Կուրէ, կրացած պատերու հսկայ մնացորդներ, փլատակներ և մեծազանգուած քարերու շարքեր, ու սարահարթին մէջտեղը կը տեսնուէին ներքին շինութեանց քանի մը բեկորներ և աշտարակի բարձրութեամբ և մեծազանգուած քարերով շինուած պատի մը մէկ անկիւնը: Յերոնիմոս, որ Յուլիանոսի մահէն քանի մը տարի յետոյ տեսած էր Սրբութիւն Սրբոցի տեղին վրայ կանգնուած Ազրիանոսի կայսերական արձանը, կը հարցնէր՝ թէ ատիկա չէ՞ր արդեօք շոյզութիւն աւերածոյնը զոր նախատեսած էր Յիսուս (Մատթ. ԻԳ. 15):

Բ. ԿՐՕՆԱԿԱՆ ՎԻՃԱԿԸ

Յոյներէ և Հռոմայեցիներէ բնակուած էլիա նոր քաղաքին մէջ, որ հեթանոսական էր բոլորովին, մահուան սպառնալիքով արգիլուած էր հրեաներու մուտքը: Ազրիանոս կ'ուզէր արմատախիլ ընել այդ ցեղը, որ կը պարտուէր շահուակ ըսոյ չէր զսպուէր բնաւ: Հրէութիւնը սակայն չէր բնաջնջուած իսպառ: Երուսաղէմէն արտաքուստ հրեաներ իրենց զոյրներուն հետ կեդրոնացած էին Գալիլիայի մէջ, ինչպէս նաև Յամիլիա, Կափառնասում, Նազարէթ, Սեփորիս ու մանաւանդ Տիբերիա քաղաքները, և հիմնած էին գրեթէ կիսանկախ փոքրիկ պետութիւն մը, և որոշ չափով ազատութիւն և կարգ մը առանձնանորոգութիւններ կը վայելէին: Պետութեան զուլիւր, որ նոսրացած կը կոչուէր, ունէր գրեթէ բացարձակ իշխանութիւն մը՝ ճանչցուած աշխարհի վրայ ցրուած բոլոր հրեաներէն: Սինակոնները տարեկան հարկ մը կը վճարէին անոր, և կայսրը նոյն իսկ, որ կ'ակնածէր անոր ազգեցու-

(*) Սյո և հարավայրիկ սաւառութիւնը, զոր կուսայ Յովսէփոս, ու կը համապատասխանէ 1100 էառ. մէդրի: Գեանի տրոմեան սաւառութիւնն է 1544 էառ. մէդր: Հնախօսները սակաւին յեն համաձայնած անոր ծաւալին, ձեւին, բանակին եւ ուրիշ մանրամասնութեանց մասին:

(*) Կ'ենթադրուի թէ իր յաջորդին՝ Անտոնինոսի մէկ արձանն ալ դրուած ըլլալ հաս: Այս ենթադրութիւնը հիմնուած է վկայութեանը վրայ Պարտի Ուլիսաւորին, որ 333-ին եղևու կայսերական արձաններ տեսած է Տաճարի երջապակին մէջ: Այսոր իսկ Հարէմի մզկիթին հիւսիսային պատին վրայ ազոյցուած կ'ենեի Ազրիանոս Անտոնինոս Պիոս Օգոստոսի ձմեռուած ուղեքնի մը արձանագրութեան բնագիրը:

թենէն, վեմաւորն տխուրը կուտար անոր և կը թոյլատրէր որ մահազիններ արձակելու իրաւունք ունենար անոր գատարանը, պայմանաւ որ մեծ ալմուկ չհանէին իր գատերը:

Իսկ քրիստոնէութիւնը այդ շրջանին տակաւ կը գրաւէր հողիները թէ՛ Պաղեստինի և թէ՛ կայսրութեան միւս մասերուն մէջ, և հակառակ եկեղեցիին զէմ յարուցուած բուռն հալածանքներուն՝ աչքի զարնող ընդհատներ չկային էլլայի եպիսկոպոսներու յաջորդութեան մէջ:

312-ին երբ պաշտօնական կրօնք եղաւ քրիստոնէութիւնը՝ էլլայի (որ վերստացած էր երուսաղէմ անունը) գաղտնի ստուար մեծամասնութեամբ հաւատացեալներէ կը բաղկանար արդէն:

Քրիստոնէութեան տարածման շարժումը աւելի շնչուեցաւ կոստանդիանոսի ու իր որդւոյն կոստանդի օրերուն, երբ պետութեան մէջ ընդունուեցան քրիստոնէական սկզբունքներու վերայ ձեռուած օրէնքներ, արգիլուեցաւ նոր կրօնքերու շինութիւնը, գրաւուեցան կարգ մը հեթանոսական տաճարներ ու շնչուեցան զոհերու ծայրայեղութիւնները: Վանական կեանքը, որ ծագում առաւ Պաղեստինի մէջ Սուրբ Խարիզոնի և Սուրբ Իլարիոնի ձեռամբ, կը ծաղկէր արագօրէն: Բեթղեմէմի և Երուսաղէմի մէջ և Զլիթենեայ Լեւրան վրայ կը բաղմանային վանքերը, և ուխտաւորական հոսանքը կ'աճէր հետզհետէ զէպի Ս. Տեղերը:

Հրեաները, սակայն, զինաթափ չէին եղած: Գալիլիան, որ աւատական վիճակն էր իրենց, րացարձակապէս փակ կը մնար քրիստոնեաներուն զէմ: Կոստանդիանոսի՝ ապա կոստանդի ուժը միայն կրցաւ խորտակել այդ պատնէշը: Որովհետեւ հրեաները ատելութեամբ լեցուած էին միշտ զէպի քրիստոնեաները՝ հարկ եղաւ պաշտպանել վերջիններու խզիտ ազատութիւնը: Եւ ինչպէս շատ անցամիտ արատաւութիւններ յարուցած էին անոնք թօթուելու համար հրոսմէական լուծը, հարկ եղաւ նոյնպէս խիստ հրակոյտութեան տակ առնել զանոնք և հպատակեցընել հասարակաց օրէնքներուն և նորոգել անոնց երուսաղէմ մուտքի արգիլքը, որ երբորդ գարուն տակաւ սկսած էր խափանուիլ: Թոյլատրուեցաւ միայն որ, ըստ սովորութեան, Տաճարի կործանման տարեդարձին զրամ վճարելով մտնեն Տաճարի մեծ սարահարթը, լան իրենց Սրբափայրին աւերակներուն վրայ ու ձէթով օծեն այն նուիրական ժայռը, որուն վրայ Ձոհագործութեան Սեղանը կը բարձրանար երբեմն(*):

Գոյութիւն ունէր տակաւին այս սովորութիւնը՝ երբ Յուլիանոս բարբառացաւ կայսրութեան գահը: Յերոնիմոս քանի մը տարի յետոյ՝ իբրև ականատես՝ այսպէս կը նկարագրէ այդ տեսարանը. «Տխրաղէմ ու թշուառ բաղմութիւն մը, որ սակայն հետո քրիստոնէական շարժիւթէ, կը հաւաքուէր ու Տաճարի տեղին կը մտնե-

նար: Իուրմբն մէջ կային զառամած կիներ և ցնցոտիներով ծածկուած ձերուսիներ: Կուլային ամէնքը ու իրենց այտերն ի վար թափած արցունքով կը թըջէին իրենց կապտադոյն ձեռքերը: Ապա կը մօտենար զինուոր մը և զրամ կը պահանջէր անոնցմէ, որպէսզի կարենային քիչ մը աւելի լալու իրաւունք ունենալը:

Այդ զարուն Պաղեստինի բաղմութիւ գաւառները կը յամառէին յարատեւել չատուածներու պաշտամունքին մէջ: Գաղա, 360-ին, ունէր տակաւին ութ տաճարներ. Ասկաղոն, Յոպպէ (Եսաֆա) և շրջակաները ծածկուած էին ի պատիւ չատուածներու կառուցուած յունական շքեղ մեհաններով: Փիլիպպեան կեաւարտը կամ Պանէասի մէջ ժողովուրդը զեռ կը զիմէր Պան չատուածին նուիրուած քարայրին: Սերաստիա, Պէյսան կամ Սկիւթոպոլիս գործօն կեդրոններ էին հեթանոս բրորականտի: Լասարակաց կըրթութիւնը՝ մեծագոյն մասամբ՝ կոպպաշտ գաստիարարկներու ձեռք կը գտնուէր, ինչ որ զըլխաւոր ուժ մըն էր հեթանոսութեան համար:

Գ. ՅՈՒՐԱՆՈՍ ՈՒՐԱՅՈՂ

Յուլիանոս՝ կոստանդ կայսեր զարմիկը՝ 337-ին որբ մնաց վեց տարեկան հասակին մէջ: Իր հօրեղբոր՝ կոստանդիանոսի մահէն անմիջապէս յետոյ իր հայրը և ձօտիկ ազգականներէն վեց հօգի սպաննուեցան կոստանդի աչքերուն առջեւ, որ բոլորովին անփոյթ գտնուեցաւ պաշտպանելու զանոնք: Այս պարագան կասկածներ հրաւիրեց իր վրայ իբրև կամակից օճիրին, և Յերոնիմոս, Ամմիանոս Կարակեղոս ու Աթանաս կարի խոտադատ են այս մասին իր նկատմամբ: Ապա նոր կայսեր կողմէ Յուլիանոս զրկուեցաւ Մարկեղոսի (Կապադոկիոյ մէջ) կայսերական կարուածը և յանձնուեցաւ կոստանդի վտահուութիւնը վայելող քանի մը արիտականներու: Այնտեղ իր եղբայրագիրին՝ Գալլուսի հետ մեկուսացեալ կեանք մը վարեց՝ դառնութեան բուռն զգացումներ կուտակելով սրտին մէջ:

Իրեն ուսուցիչ կարուեցաւ Մարոնիոս, կատարեալ հելլենասէր մը ու հեթանոս մը հաւանարար, որ մեծ ճարտարութեամբ յաջողեցաւ գրուցել իր աշակերտին մէջ անկեղծ յարում մը զէպի Հովմբուր, շեղիորդը՝ եւ հին հեթանոս դասականները և սնուցանել անոր միտքը նոր-պատանական փիլիսոփայութեամբ: Յուլիանոս պարսպեցաւ նաև Ս. Գիրքի ընթերցանութեան: Բայց միթէ պիտի կրնայի* քրիստոնէական ճշմարիտ կրթութիւն մը տալ այդ հերետիկոս կրդիականները, պայատական այդ հոգեարականները, իրձամու ու նեղամիտ, որոնց յանձնուած էր անոր կրօնական դաստիարակութիւնը: Քրիստոնէութեան արտաքին կեղեւը միայն մատչելի եղաւ Յուլիանոսի, և աւետարանական ճշմարտութիւններն, գեղեցկութիւնն ու սէրը թաքուն մնացին իրմէ՝ արիտականներու հանդէս բերած անամէլ խօսքերու և նուազ շինիչ կեանքի մը ծածկոյթին ներքեւ: Իր սուր աչքերը

(* Այս կաւառուն մայր պայմ կը գտնուի Օմարի մզկիթի գմբէթին սակ:

սկսած էին արդէն թափանցիկ անոնց փառամոլ տենչանքներուն: Անիկա ընթերցողի աստիճան ընդունեցաւ, բայց իր բարեպաշտութիւնը, եթէ այն ատեն անկեղծ իսկ ըլլար, ամէն պարագայի մէջ ցամաք մնաց և մահերեսային: Ան պատանեկութենէ ու մանկութենէ սկսեալ գրական ու փիլիսոփայական դաստիարակութեամբ դէպի հեթանոսական կրօնը տարուած՝ երես դարձուց քրիստոնէութենէ, որուն ղէմ կը կուտակէր այն միևնոյն դառնութիւնը, զոր ունէր իր ընտանիքը սրամահ ընողներուն հանդէպ: Դէպի հեթանոսութիւն առաջին քայլը առաւ Նիկիոսիոյի մէջ՝ հաղորդակցութիւն հաստատելու հետ, ու այդ ճամբէն սկսաւ առաջանալ շնորհիւ Մակարիոսի, որ ծածուկէն զիցանմայութեան և թաքուն գիտութիւններու վարժեցուց զինքը: Քսան տարեկան էր Յուլիանոս երբ սկսաւ երազատեսներու և մտգերու ընկերութիւն մը կազմել իր շուրջ: Կոստանդ Աթէնք զրկեց զայն հոն ինքզինքը իբրև աքտորեալ ներկայացնելով՝ սկսաւ յաճախել Եղիսեան քրմայեան քով, մասնակցեցաւ Միհրջատուածի պաշտամունքին, և շինչելու համար կարծես վրայէն մկրտութեան կնիքը՝ ցլադոհի արիւնոտ մկրտութեան հեթանոսականացաւ (*): Յուլիանոս վերջնականապէս կապալաւ եղած էր այլևս. սակայն խնամքով կը պահէր տակաւին իր հաւատաբացութիւնը: Սուրբ Գրիգոր Նազիանզացի, որ իրեն հետ

միասին կ'ուսանէր Աթէնքի համալսարաններուն մէջ, թափանցած էր անոր նենգամտութեան. զինչ ստակալի հիւաղ մը կը սնուցանէ հոս հոս՝ մէական կայսրութիւնը, կը գրէր ան, և սակայն կը խնդրէր Աստուծոյ որ չիբազանանար իր այս գուշակութիւնը: Յուլիանոս 355-ին աթոռակից ընտրուեցաւ կոստանդէն ու յետոյ կայսր հռչակուեցաւ իր զինուորներէն: Այսպէս կը պատրաստուէր պայքարել իր մրցորդին՝ կոստանդի ղէմ, մնաւ վերջինս, ու ինք կայսրութեան միահեծան տէրը դարձաւ 361-ին:

Ուրացողը այնուհետև ամենայն համարձակութեամբ վար առաւ զիմակը: Ան կը յուսար կոստանդութիւնը վերստին պաշտօնական կրօնը ընել կայսրութեան մէջ՝ վերահաստատելով յունահոսովեական շատուածներու պանթէոնին նուիրուած արիւնոտ զոհեր և ուժով ցընելով հեթանոսական կրօնքին պաշտօնէութիւնը՝ քրիստոնէական Եկեղեցիի նուիրակութեան կարգուսարքին համաձայն: Միևնոյն ժամանակ՝ ճարտար օրէնսգրութեամբ մը, մանաւանդ դաստիարակութեան մէջ մտցուցած փոփոխութիւններուն շնորհիւ, կը յուսար առանց բռնութեան, բայց հաստատ քայլերով, ոչնչացնել Եփաիւնացիին աղանդը, զոր յայտնի համարձակ կ'ատէր հիմա: Այսպէս մէկ հարուածով կը կարճէր յաղեցնել իր ներք կուտակուած ոյր զոր ունէր թէ՛ հանգուցեալ քրիստոնեայ կայսեր և թէ՛ անոր հին խորհրդականներուն ղէմ, զորս պատասխանատու կը համարէր իր ընտանիքին բնաջնջումին ու իր տառնամայ աքտորին, որուն դատապարտուած էր իր մանկութեան ատեն:

(*) Աւարդ, Յուլիանոս Ուրացող, Հասար Ա. երես 332:

(Մնացեալը գալ թիւով)

Հայացուց՝ Մ. Ե. Ն.

Տ Ա Ղ

ՌՃՀԳ (1724) ԹՎԻՆ ՍԲ. ԵՐՈՒՍԱԿԵՄԱՅ
ՌԻԹՏԱԻՈՐՔԻՆ Ի ՄԵՋ ԾՈՎԻՆ
ԸՆԿՂՄԵԱՒ, ՆՍԻՒՆ

Հայկական բանասիրական և պատմական մամուլը ողջունեց Գեր. Տ. Մկրտիչ Եպս. Աղաւնունիի «Միաբանք և Այցելուք Հայ Երուսաղէմի» բազմաշխատ երկը, հոն յատուկ կերպով Երուսաղէմ այցելող բոլոր հին կամ նոր ազգայնոց մասին խօսուած է պէտք եղած մանրամասնութեամբ: Հ. Ն. Ակինեան (*), և զուցէ ուրիշներ, պատ-

մական սխալներու և մոռցուած այցելուներու մասին արտայայտուեցան. իսկ ես պարտք կը սեպեմ յիշեցնել որ եղած են այնպիսի այցելուներ որոնք Երուսաղէմ տեսնելու տենչը ունեցած են, և առ այդ ճամբայ ելած, սակայն հոն չհասած՝ ջրամոյն կորսուած են որոնց յիշատակն ալ պէտք չէ մոռնալ: Առ այդ պարտք սեպելով, կը հրատարակեմ վերի խորագրով Տաղս իմ ձեռագրացս հաւաքածուէն հին Տաղարանէ մը, ուր սրտառուց կերպով կը նկարագրուի աղէտը:

Տաղ ՌՃՀԳ (1724) քվիկ սբ. Երուսաղէմայ ուխտաւորին ի մէջ ծովին ընկղմեալ նաւին
«Ի մէջ նաւի դմնեայ անձին,
Դամասկացոյ ուսմատանին,
Մտեալ ի նաւ Հայոց ազգին,
Եւ միարան Յոյնք ընդ նոսին:

(*) Գրախօսական Հ. Ն. Ակինեանի. Հանդէս Ամսօրեայ 1930 թիւ 5-6:

Պատահեցաւ նոցա այս բան,
Աղէտալի և կսկծական:
Ի խորս ծովու անդնդական,
Ողորմագին և լալական:
Բամեալ ուխտաւորաց սեռին,
Սիրով սրտիւք իսկ ճէմէին:
Ի սուրբ յերկիրը Պաղեստին
Առ տեսանել զցանկալին:
Որակ որակ խոցոտեցան,
Սիրաք ամենեցուն միաբան:
Յորժամ տեսին զձովու տողան,
Ահա՛րեկեալ սասանեցան:
Քաւարեցեալ մութն հանդիպաւ,
Հնչել հողմոյն որ ի հարաֆ:
Սիւնն ի նաւին ո՛յժգլին բեկաւ,
Եւ առողաստն պատառեցաւ:
Ուխտաւորաց չորս հարիւրին,
Սրտակոտոր եղեն անձին:
Լաց աղաղակ եղուկ բարձին,
Առ Բարձրելոյ հօր էակցին:
Բաղահաւատ քամին հնչեաց,
Զտիւ և զգիշեր ո՛չ դադարեաց:
Կուսից հարսից ու ամէն կանանց,
Լացն արտասուքն ծորեալ յաչաց:
Ուրբաթ աւուր մէջ զիշերին,
Ի դէմ լուսոյ առաւօտին:
Մառախուղ մէզն պատեաց նաւին,
Այլ ճար ո՛չ գոյր զերծիլ անձին:
Նաւն ի հիմանց տապաւեցաւ,
Եւ ջրասոյգ ընկզմեցաւ:
Հինկ վեց հարիւր հօգիք մեռան,
Գրիտոսնէիւք ու այլ օղգաւ,
Եղև այս մեր թուականին,
Զինչ է ձայնել նահանջ ամին:
Նոյեմբերի ամսոյ քսանին,
Ղա՛րա Պուռուն մերձ Ալալին:»

Երուսաղէմ ուխտի եկող և ջրամոյն եղող նաւի մը և իր ճամբորդներուն համար յիշատակութիւն կայ: «ՌժՃԴ (= 1725) թուին, Պուսէն եկող և ծովամոյն եղող հայ ուխտաւորաց յիշատակին, նոյն պատրիարքին կողմէն (Գրիգոր Շղթայակիր է) կան գտնուած է հետեւեալ յիշատակարանը, զոր կը գնենք հոս: —

«Ի թուականութեան ՌժՃԴ (= 1725) ամին ի Բիւզանդիոյ ելեալ Տէրունական ուխտաւորաց ամէն ի մէջ ծովուն ընկզմեցաւ վասըն ծովացեալ մեղաց մերոց, և ամենայն

ուխտաւորքն հայոց որք ի մէջ նաւի էին կարգաւորքն ևւ աշխարհականք արք ևւ կանայք ջրահեղձ եղեալ մեռան ևւ եղև սուգ մեծ մեզ վասն որոյ ևս տառապեալս Գրիգոր բարունապետս յուսոյն առ Աստուած կանգնեցի զսուրբ խաչս վասն փրկութեան հողոց նոցա ընթերցողքդ՝ Աստուած ողորմի ասացէք:»

«Սոյն յիշատակարանը այժմ կը գրտնուի Ս. Յակոբի թանգարանին մէջ, զիւն երկաթագիր է, և քարը մէջտեղէն կոտրած:» (*)

Անտարակոյս այս յիշատակարանը արբուած է վերի տաղին նկարագրած աղէտին առթիւ: Ժամանակի և դէպքին զգայացունց նմանութիւնը այդ նոյնացունը կը պարտողրեն: Իրապէս մեծ եղած է աղէտին նշանակութիւնը որ գրով թէ քարով յիշատակուած է: Տաղին հեղինակը թէև չի նշանակուիր սակայն կարեոր մանրամասնութիւններ կան հոն. կորուստի, քանակին, տեղւոյն և այլնի մասին: Կը տեսնենք որ 5-600 ջրամոյններուն բոլորն ալ հայեր չէին այլ և «այլ ազգաւ»: աղէտը պատահած է Ալալի մօտ Ղարա Պուռուն կոչուած տեղը 1724 նոյեմբերի քսանին (= 20): Անշուշտ այս աղէտին ժամանակակից էր «Երեմիա վրդ. Ստամպուլցի.— մը. (Երուսաղէմի)»: Կարբեցի Մարտիրոս սրկ.ի ընդօրինակած ժողովածուի (էջմ. Յուլ. Թ. 647) յիշատակարանին նայելով Ստամպուլցի Երեմիա վրդ. 1725ին Պուսէն Երուսաղէմ եկող ուխտաւորաց նաւուն մէջ գտնուած է Մարտիրոս սարկաւազին հետ, ու վերջինս զրկուած է Իզմիր՝ որպէս զի եթէ հոն ալ կան ուխտաւորներ նաւ առաջնորդէ. նաւուն մէջ գտնուած են 200 հայ, 100 յոյն ուխտաւորներ և տաճիկ նաւաւարներ: Մարտիրոս վերադառնալուն՝ տեսած է որ նաւը հօլէն քշուած է ու տարուած է ևւ ալէկոծութեանն ընկզմած՝ Իզմիրի առջև, ևւ ուխտաւորներն ալ ծովամոյն եղած են:» (**)

Աւելի ծանօթութիւնք այս մասին կը հանդիպինք Մարտիրոս սրկ. Կարբեցիի

(*) Միաբան և Այցելու շայ Երուսաղէմի. — Մկրտիչ Եպս. Աղաւունի. Երուսաղէմ, 1929. Տպարան Սրբոց Յակոբեանց, էջ 86:
(**) Անդ.— էջ 137-138:

կենսագրական նօթերուն կարգին, ուր իբր յաւելուածական տեղեկութիւն կ'ըստի թէ 2 հայ, 2 յոյն և 5 տաճիկ կ'աղագտին. իսկ Մարտիրոս նաւին վրայ չէր գտնուէր աղէտին ատեն այլ «Ստամպուլցի Երեմիա վարդապետը զինքը Իզմիր կը հանէ, որպէս զի իմանայ թէ հոն ալ ուխտաւորներ կան թէ ոչ, եթէ կան զանոնք ալ բերէ նաւը. բայց Մարտիրոս սրկ. նաւահանագիւտը վերադառնալով նաւը չէ գտած, հովը գոյն քշած տարած էր և խորտակած, Մարտիրոսի գոյքերն ալ ընկղմած էին:»(*)

Նկատի առնելով Մարտիրոս սրկ. կարբեցիի քիչ շատ օր գրոցը՝ ըստ իմ հրատարակած վերի տաղս ալ իրեն կը վերադրեմ, նկատի առնելով որ ինքը միակ ազանատեսն էր այդ աղէտին:

Գալով տրուած թիւերուն և թուականներուն՝ սա միայն ըսեմ որ 1724ին պատահած այս գէպքը որ զրեթէ տարւոյն վերջը (նոյեմբեր 20ին) կը կատարուի միայն 1725ին կրնար յիշատակարան ունենալ և տարբերութիւնն ալ ատկէ առաջ եկած է, այսինքն 1724ի աղէտէն վերջ ուրիշ նաւով մը Մարտիրոս սրկ. երուսողէմ հասաւ 1725ին, պատմեց եղածը Գրիգոր Շղթայակրի որ Ս. Յակոբի այդ արձանագրութիւնը շինել տուաւ անշուշտ 1724ի տեղ 1725 նշանակելով:

Նոյն Ձեռագրիս մէջ այս տաղէս ճիշտ առաջ կայ ծովու վրայ ուրիշ տաղ մըն ալ, զոր կը հրատարակեմ:—

ՏԱՂ Ի ՎԵՐԱՅ ԾՈՎՈՒ ԱՍՍՅԵԱԼ

«Սաստիկ հողմոյն հանդիպեցայ,
 Երբոր շնչեաց սասանեցայ,

 Սակաւ մի լուր և համբերեայ,
 Բան ինչ ունիմ ասել քեզ ով
 Իմ յերկիրս առաքեայ զիս ծով,
 Ամենեցուն գայս կու առնես,
 Եթէ զիս միայն կու տեսնես:
 Ողորմեայ ինձ դարիպ եմ ես,
 Իմ յերկիրն առաքէ զիս:
 Բամեալ մարդիկ քեզ նաւին,
 Ահա բեկեալ սասանին:
 Երբ որ հնչէ յոյժդին քամին,

Լալով աղաղակեն քեզ ծով:
 Գոհար ախուք քեզ գտանին,
 Գանձ եւ զուճաջ թվով ի լին:
 Բիւրք բիւրոց կա՛ կենդանին,
 Ո՛չ լիացար վիշապ մեծ ծով:
 Նոյ տապան շինեաց փայտէն,
 Երկեաւ ի քոյ ալէկոճէն:
 Ձուկն եկուլ Յովնան մարդարէն,
 Ձերիս տիւս կեցեալ ի քեզ ծով:
 Սուտ կենցաղս է նման ծովի,
 Կեսարացիս ի մէջ նաւի:
 Կու վախեմ թէ քարին զիպի,
 Որով մեռանիմ ես ծով:»

Տաղիս զոր եղածին նման կը հրատարակեմ, հեղինակին ով ըստ ինձի կը մնայ անձանօթ: Երկրորդ տաղիս վերջին երկրորդ տողին մէջ կայ Կեսարացիս որ զուցէ տաղասացին բնագաւառին կ'ակնարկէ:

Ուիլիքա Գանգաւ Յ. ՔԻՒՐՏԵԱՆ
 U. S. A.

ՆՈՐՉՈՒՐԳ ԵՒ ՆՈՍԻԳ

Մեծամտքիւն, կոռուսիրոքիւն, անփորձութիւն, անջրանկիս քևաորութիւն—անջանիչների սխարնաց գիսաւոր աղբիւրներ:

*

Ինասունի համար ամեն Տեղ յաւ. յոր աշխարհը նրա սեփականութիւնն է:

*

Գաղափարը կը ստեղծի կազմակերպութիւնը. կազմակերպութիւնը կը պահանջ գաղափարը:

*

Մանուկների հոգին կողոպտող մարդիկնցից յե՛սինն է:

*

Քննադատական շանճարարեղի մերոյ չէ՛ մեղադրել մասնագրիկ նախ քան փորձել պատշաճ և յստատար մեկնութիւն տալ նրա խօսքի:

*

Իր ազգի կեանքին արժեքաւոր սարերը իւրապէս զնահասող հայրենասերը ա՛ն է որ ամենեւն անվե՛նի կերպով կը կշտամբէ իր ազգին սխալները:

(*) Անդ.— էջ 272.

ՆԱԽՆԱԿԱՆ ՔՐԻՍՏՈՆԷԱԿԱՆ ԿԵԱՆՔԸ

Ժ. Հաւաստի եւ ընծայումի կանոնը

Քրիստոնէութեան ծագումէն սկսեալ առաքեալներն ու նորագործները կը քարոզեն, եւ աւելի քարոզութեամբ է՝ քան թէ ընթերցումով՝ որ ձեռք կը բերուին ի Քրիստոնէութիւն գործները: Գործք Առաքիլոցը մեզի պահած է թանկագին նմոշներ քարոզութեան այս առաջին փորձերէն: Հոն կը տեսնենք ու կ'ըմբռնենք առաքելական Քրիստոնէական Վարդապետքեան նկարագիրը, ուղղուած Հրեաներուն, որոնց համար նուիրական է Ս. Գիրքը եւ անոր հաւատամքները՝ անմիտելի. հետեւաբար խնդիր է միայն իզիւր հանել անա՛նկ համարներ՝ ա՛յնքան յայտնապէս պատշաճելի Քրիստոսի անձին՝ որ չկարենան մերժել Անոր հաւատալ: Իսկ զեռ կասկածողներուն՝ առաքեալները կը պատմէին Տիրոջ հրաշքները եւ կ'աւելցնէին. «Մենք տեսած ենք ստիկա», «Որում մտնենքին մեք վկայ եմք» (Գործք Բ. 32): Պետրոս առաքեալ կ'ըսէ. «Ապաշուեսէք, եւ մկըտեսցի իւրաքանչիւր ոք ի ձէնձ յանուն Տեսան Յիսուսի Քրիստոսի ի թողութիւն մեզայ, եւ ընկալի՛ք զաւետիս Հոգւոյն Արքայ» (նոյն Բ. 38): Ահա՛ առիկ այն արարքներու շարքը, որոնք պիտի յանգին ի քրիստոնէութիւն ընծայումին — Քրիստոնէական Վարդապետքիւն, ապաշխարանք, մկրտութիւն, եւ զրօշմ (christian) : Երբայցեոց թուղթին մէջ կը կարգանք քրիստոնէական տարրական ուսուցման մասին արդէն իսկ շատ բացայայտ ցուցմունք մը, որ կը բազմապէս ապաշխարանքէ, յԱստուած հաւատքէ, մկրտութեան վարդապետութենէ, ձեռնադրութենէ, մեռելներու յարութենէ եւ յաւիտենական դատաստանէ: Երբ հեթանոսներուն կ'ուղղուի, սակայն, քրիստոնէականը պէտք է տարբեր ըլլայ, վասնզի անոնց համար Ս. Գիրքը բան մը չ'արժեր, ենթադրելով թէ Աստիկա առարկութեան պատճառ մը պիտի չըլլայ: Հեթանոսներուն համար՝ մարգարէական ապացոյց չկայ, բայց պէտք է սարսել հեթանոսութիւնը՝ ցուցնելու համար անոր խարխաւծութիւնը եւ ապացուցանելու համար անհրաժեշտութիւնը՝ հաւատալու Արարիչ եւ Փրկիչ Աստուծոյ մը: Աթենացիներուն ուղ-

ղուած Պողոսի առնախօսութիւնը, թէ եւ հատուկատոր, մեզի կը ցուցնէ այս ընթացքը (սակիկան). — հաստատում Աստուծոյ գոյութեան, զատապարտութիւն հեթանոսութեան, եւ անհրաժեշտութիւն ապաշխարանքի եւ յարուցեալ Քրիստոսի հաւատքին:

Պատիկ մատենիկ մը՝ խմբագրուած առաքեալներուն յաջորդող սերունդին համար՝ այսինքն Վարդապետքիւն Առաքիլոցը (Didache), մեզի կը ներկայանայ առաքելական քրիստոնէականի բոլոր յատկանիշներով. իր հիմնական նիւթին (քեռս) վերածուած՝ ան կը ցուցնէ երկու ճամբաներու միջև ըլլալիք ընտրութիւնը. կեանքի ճամբան՝ Աստուծոյ եւ ընկերոջ սիրոյն կիրարկումով, եւ մահուան ճամբան՝ որմէ մարդ պէտք է խոյս տայ՝ ինքզինքը հետու պահելով մեղքերէ, որոնց թուումը կը կարգանք: Աստիկա բարոյական ուսուցումն է:

Նախնական քրիստոնէականի ուրիշ մէկ երեսակն ալ պահուած է մեզի, շատ աւելի հակիրճ ձևի մը տակ, այն հանգանակին մէջ՝ որուն կորիզը կ'երևի ըլլալ մկրտութեան բանաձևին բնազդը: Շատ հինէն Եկեղեցիին մէջ կարծիք մը տարածուեցաւ՝ որ կը միտէր առաքեալներուն վերագրել հանդանակի այն բանաձևը, որ անոնց անունով կը ճանչցուի:

Վարդապետքեան (Didascalie) մէջ յիշատակուած այս հաւատարիքը ո՛չ մէկ հետք չէ ձգած Վարդապետքիւն Առաքիլոցի մէջ, եւ սակայն կարելի է ըսել թէ՛ իր ամբողջութեանը մէջ՝ Հումէական Հաւաստիքը շարագրութեան եւ ոճի այնպիսի չափաւորութիւն մ'ունի որ մտածել կու տայ «ենթաառաքելական» դարը: Ուրեմն, եթէ չկարենանք բոլորովին վերագրել զայն առաքելական խումբին — ինչպէս կ'ուզէ ընել հեղինակութիւն չունեցող զրոյց մը — ո՛չ ալ Պետրոս եւ Պողոս առաքեալներուն, որոնք քրիստոնէութիւնը հաստատեցին շրջումի մէջ, սակայն եւ այնպէս, չենք կըրնար ամենեւին անոր ամբողջական շարագրումը Ա. դարու վերջին տարիներէն աւելի անդին տանիլ: «Պատշաճ է զայն կոչել Առաքեալներու Հաւաստիք մը, նախ՝ վասնզի ան իր մէջը ունի առաքելական ուսուցման տարրը, յետոյ՝ որովհետեւ անիկա ա՛յնպիսի միտքի մը գործն է՝ որ ա-

առքեալներէն միայն մէկ սերունդով բաժնուած է»:

Այն ատենէն սկսեալ հաւատքի այս կանոնին ուսուցումը սերտօրէն կապուեցաւ քրիստոնէական ընծայումի վարժութեան հետ: Հաւասարեւելի եղաւ ուղղափառութեան գաղտնի գրաւական մը նորընծային համար, ուխտի բառ մը, որուն փոխանցումը բերանացի միայն կը կատարուէր: Ի՞նչպէս ստիպանք երախտներէն ոմանք՝ որոնք տկար յիշողութեան տէր էին՝ պիտի կարենային միտք պահել զայն: — Այնքան ետանդ կը դնէին անոնք մէջ որ կը յաջողէին, վասն զի երբեք չ'երևիր որ հաւատացեալ մը — բացի ծանր հիւանդութեան պարագայէ — զանց բրած ըլլայ հանգանակի ամբողջութեամբ արտասանութիւնը: Ծիսական հաւաքոյթներէ դուրս, ուր եպիսկոպոսը «կուտար» հաւատքի կանոնը, բթամիտներուն վարժութեան համար կրկնումներ տեղի կ'ունենային: Պէտք էր բանաձևը զերծ պահել հաւանական փոփոխութիւններէ, որոնց կ'ենթարկէր զայն հերետիկոս ազանդներու բազմացումը. անշուշտ այդ նպատակին կը հասնէին անշփոթ արտասանութեամբ, որ բնագիրը ա՛յնքան լաւ կը գործմէր միտքերու մէջ՝ որ շատ աւելի դժուար էր զայն փոփոխել՝ քան թէ անփոփոխ պահել:

Այն ժամանակամիջոցը որ նուիրուած էր փորձելու հեթանոսութենէ և հրէութենէ կամ թէ հերետիկոսութենէ դարձողները, որոնք քրիստոնէական մկրտութիւնը ընդունելի կը ցանկային՝ երախտներէ շրջան անունը կը կրէր, և կը բովանդակէր մասնաւոր ծէսերու և լաւ սահմանուած բարոյական պարտաւորութիւններու ամբողջութիւն մը: Երախտայութիւնը երեք աստիճաններ ունէր. — տեսական կրթութիւն, քրիստոնէական կեանքի կազմութիւն, և ինչ ինչ սահմանեալ ծէսերու գործնական վարժութիւն: Այսպէս էր ընդհանուր կարգուսարքը մինչև Դ. դարու սկիզբը: Այս սկզբնական շրջանին, միայն մէկ ստորագրութիւն կը տեսնուի մկրտութեան թեկնածուներուն մէջ. ամէնքն ալ երախտայ են՝ ինչ որ ալ ըլլայ պատրաստութեան մէջ իրենց ունեցած յառաջացումը: Այն օրէն սկսեալ, երբ անհատական քննութեանց հետեանքով, եպիսկոպոսը կամ իր ներկայացուցիչները կ'ստուգէ երա-

խաներու բարի տրամադրութիւնները, այլևս կը դադրին անոնք՝ բառին բուն իմաստովը՝ երկխաներ ըլլալէ (սանոնք որ կը կրթուին»), քանի որ անոնց կրթութիւնը վերջացած է: Կը մնայ միայն պատրաստել զանոնք մկրտութեան անմիջական ընդունելութեան համար: Այս ընթացքը շատ լաւ կը համապատասխանէ հաստատուն հանգամանք մը ստացած այն սովորութեան, ըստ որում այս շրջանին մկրտութիւնը կը տրուէր տարուան ընթացքին ռեւէ ատեն, տանց այս ու այն կերպ ծիսական հանդիսութեանց նախընտրանքին, թէ և միշտ մատակարարուէր կիրակի օրուան վերագահելու միտումը կար:

Մկրտութեամբ նորադարձը եկեղեցիին մէջ կը մտնէր: Անիկա այդ բանին կը պատրաստուէր աղօթքով, հսկումներով, ծումապահութեամբ, միզքերու խոստովանութեամբ և աշխարհէ ու սատանայէ հրաժարումով: Մկրտութիւնը կրնայ տրուիլ մանուկներու ալ, և այս պարագային՝ կրնաքահայրերը երաշխաւոր կ'ըլլան անոնց: Այս մասին Տերտուլիանոս շատ նպաստաւոր չի խօսիր, Ս. Կիպրիանոս, ընդհակառակն, կը յանձնարարէ զայն: Ամէնէն շատ սակայն չափահասներն են որ կ'ենթարկուին մկրտութեան ծէսին: Ամէն շուր կրնայ գործածուիլ մկրտութեան համար, և բանաձևը նոյնինքն Քրիստոսի կողմէ գործածուածն է:

Մկրտելու իրաւունքը, նախ և առջ եպիսկոպոսին կը պատկանի: Աւագանին մէջ ընկղմելէ անմիջապէս վերջ՝ որ երիցս կը կրկնուէր՝ մկրտեալը կը հաղորդուի Տիրոջ մարմինն ու արիւնին: Օծումը և ձեռնադրութիւնը կը յաջորդեն մկրտութեան:

Եկեղեցիէ եկեղեցի ծէսերը կը տարբերին, սակայն կարեւոր տարբերը ամէնուրեք միևնոյնը կը գտնենք, և այս է որ թոյլ կու տայ՝ զլլսաւոր զիծ'երը նկատի առնելու պայմանաւ՝ ուրուագծելու նախնական քրիստոնէական կեանքի ա՛յնպիսի պատկեր մը, որ կ'ընծայէ նոյնութեան բաղձաթիւ և ստոյգ զիծեր, էական կէտերու մէջ: Երբ այս զիծերը բնագործիկ կերպով չչափադունցենք, բաւական բան կը վերագտնենք քրիստոնէական ամէնահին համայնքներու բուն զիմագիծէն:

Թրգիւ. Ս. Վ. Մ.

ԿՐՕՆԵՐ ԿՐԹԻՆ ԿՐՕՑ

«ԱՍՏՐ ՊԱՔ Է ՄԵՋԻ»:

Աստուծոն կանուխ է: Ապրիլին ազուտոր առտուններէն մէկը. ուր արեւը սոզոր է իր լոյսի և զօյններու զիւթանքները զնեւթարմ կանաչներու զլիսին և շուրջը, երբ ծիծաղն ու զուարթութիւնը կը պոսթկան արշալոյսի կախարհանքներուն հետ, մատղաշ մանուկներու կայտանքներով:

Այդ առտուն, սակայն, զիւղը կ'արթննոր սարսափի ցուազին տպաւորութեամբ մը, մաքուր արևի երեսին կարծես յանկարծ քաշուած մութ ամպի մը խոռովիչ սեռովը: Գողերը, այդ գիշերը. մտեր էին Ակոր աղային տունը. պատը ծակեր ու ներս մտեր էին, և սոսի տարի էին հարսերու և աղջիկներու ոսկի շարօցները, մատնիներն ու օղբը, մարգարիտ ու աղամանդ զոհարեղէնները: Ասոնք չէին սակայն ինչ որ գիշերուան այդ սարսափին կուտար իր բոլոր ահաբորութիւնը: Ժամէն դարձող Մանուշ նենէն, Սուրբիկ տուտուն, ջուրի ծանր կուծը մէջքին կըթընցուցած, առտուան տարտամ լոյսին մէջ, տուներու զոց պատուհաններուն և դուռներուն առջև, շրջապատած էին Գոնտօջը, գլուխներին իրարու բերած բաց օդին, պարտէզին մէջ եռացող կաթսային տակ իր յենարան ծառայող երեք խոշոր քարերու պէս: Գոնտօջը այդ առտուն սոզորականին պէս, զայլերու մութին, երբ խաւարը կը գրկէ ճամբան ու շրջակայ տունները փողօցին: Ժամ էր զացեր, շըթուները երկրցնելով, «Հայր Մեր»ի, «Առաւօտ լուսոյ»ի և «Հաւատով խոստովանիմ»ի մըմունջներով, Աստուծոյ տունը տարածելով իր ոտքերուն տակ, տունէն մինչև ժամուն պատերը: Եւ այդ առտուն լսածին վրայ, կարծես իր աղօթքներուն անզօրութեան մասին խորունկ գայթակզութեամբ մը, զրացիներուն հետ գլուխ գլխի եկած էր. հարս ու փեսայի իրարու մօտեցուած գլուխներով և կը խօսէր օրուան սարսափին վրայ վախէն ու զարմանքէն խոշոր բացած աչքերով: — «Գացածը ոսկի, մարգարիտ ըլլայ, կ'ըսէր ան. ս-

նոնք նորէն տեղը կուգան. բայց կ'ըսեն որ Ակոր աղային Վարսենիկը հիւնդցեր է, խեղճ աղջկան լեզուն փրթեր է վախէն, պիտոճեմ (բժիշկը) կը վազցնէին: Ակոր աղան ու կնիկն ալ խենդեցածի պէս են եղեր:» Ու կը նայէր փողօցի պատուհաններուն ուղղութեամբ՝ վախնալով որ ուրիշներ մտիկ կ'ընեն. խնայելով իրեն՝ չարագուշակ բուր մը կեցուածքը այդ մութին մէջ.

— Վախ, վախ. կ'ըսէին միւսները, Ակոր աղան առտուածավախ մարդ մըն է, մըջիւնին մէջքին ոտք զնոզ մարդ չէ և զած. աղջիկնին ալ, շատ անուշ աղջիկ էր, լուսնկայ կ'ըմանէր. ախ, Աստուած. խելքէ մտքէ չանցած փոքրանքներ կան այս մեղաւոր աշխարհին մէջ, և համաճարակէ զարնուածներու վախով՝ աչքերնին երկինք վերցուցած. «Աստուած դուն օղորմիս մեզի» կը բացագանչին:

Աստուծոն լուսցաւ, ա'լ աւելի գեղեցիկ, պայծառ ու անուշ: Գիշերուան սարսափի լուրը մուտ գտած էր ամէն ականջներէ ներս. պատերը ծակելով և տունները խորտակելով կարծես, պոռացող ու կատրած հովի մը պէս, որ ամէն ճեղքերու մէջ կը սուլէ ու կը մլաւէ: Գիւղացիները ամբողջ, խիթքէ բունուած մարդերու շարժումներով, զուռները ամուր զոցելով իրենց կտուէն, կը վազէին դէպի լուսկան. գիւղացիներու անյագ և զիւրաբորոք հետաքրքրութեամբ իմանալու գիշերուան զէպքը իր բոլոր մանրամասնութիւններով. որոնք կ'աւելնային և կը խճողուէին զրգուած երեւակայութիւններու բերած ահատնում և ամէնն անսպասելի նորութիւններով: Եւ զէպքը կը խոշորնար, կ'առնէր անսահման համեմատութիւններ. ամէնն զօրաւոր ջիղերը թուլցնելու աստիճան: Կիները փողօցներու երկայնքը խուճեր կազմած, իրարու կը փսփային խոստովանողներու պատկանանքով, ամէն հանդիպողէ նոր բան մը իմանալու համար՝ աչքերնին ողորմուկ նայուածքներով անոնց զարձնելով. հորթէն բաժնուած կովերու նայուածքներով: Պատիկ տղաքներ և աղջիկներ, մեծերը օրինակելով, անոնք ալ իրենց խուճերը ունէին հոս և հոն. սարսափէն ընկճուած ու խելօքցած, վախկոտ խորունկ նայուածքներով: Եւ երբ արեւը մարդու

հասակով բարձրացած երկնքի վրայ, այդ ցիրուցան խուժրերուն կուտար գեանին վրայ, հոծ ու խիտ թուփերու շուքը. ամէն մարդ զիտէր զէպքը իր բոլոր մանրամասնութեան մէջ: Գոզերը եօթը հոգի են եղեր. մէկը ծակին քով կայնած է եղեր, երեսը գոց, և ան է որ կ'առաջնորդէ եղեր միւսները իր հրահանգներովը. Ալպանացի հովիւներու կընմանին եղեր գոզերը, իրենց խօսուածքէն հասկցուեր է, վերջապէս զիտէին գոզութեան ճիշդ ժամն ու վայրկեանը. ամէն գոզի զէմքն ու ըսած խօսքերը, տնցիւններու վախերը, գոզուած առարկաներու թիւը, տեսակը, արժէքը, գոզերու քանի ժամ մնալը տունին մէջ. մէկ խօսքով այդ տխուր զէպքին դերակատարներուն բոլոր շարժումները, թատերական բեմի մը վրայ տեսնուած մանրամասնութեամբ: Մերթ պատմուածքներու մէջ տարբերութիւններ իրարու կը բախէին, և անհաճախները կը բարձրանային, իւրաքանչիւրը ջանալով իր տեղեկութիւններու հեղինակութիւնն ու ստուգութիւնը փաստելու տղայական ջանքերով:

*
* *

Ակոր աղան զիւղին աղաներուն մէջ աչքի զարնող մէկն էր, հանդարտ, փորձառու և անհաճախնդիր համակերպող մը հանրային բարեոյն համար: Իր ցաւը ամէնուն ցաւն էր, զիւղացիին և աղաներուն: Աղաները հազիւ մէյ մէկ սուրճ առած, Լօբին ազնուական սրճարանին մէջ, փութացեր էին ժամուն օտան: Ժամերգութիւնը նոր էր աւարակեր և քահանաները եկեր միացեր էին աղաներուն: Այս զուտ հայարնակ մեծ զիւղին մէջ, կառավարութիւնը դեռ աղաներուն ձեռքն էր: Թուրք կառավարութեան գոյութիւնը զիւղացին կ'իմանար միայն, տուրքերը պահանջելու համար ատեն ատեն եկող զապթիւններու երևումով: Երջանիկ ժամանակներ էին այդ ատենները հայ զիւղերու կեանքին մէջ. մանաւանդ կեղրոնական կառավարութեան շրջանակին մէջ, կատարեալ ինքնավարութիւն մը, զոր կը պահէր Թուրք կառավարութիւնը, իր անգիտակ ծուլութեան մէջ. երբ կոսկածանքը դեռ թունաւորած էր այդ ինքնագոհ ծուլութիւնը, Հայկա-

կան բարենորոգումներու հարցէն շատ տարիներ առաջ:

Ակոր աղան տունէն կանչած էին, որ զիւղին ծայրէն ուր կը գտնուէր իր տունը, եկած էր հանդարտ քայլերով ժամկոչին առաջնորդութեամբ և քանի մը դրացիներու ընկերակցութեամբ. իր պաշտօնակիցներու մօտ: Կեանքին մէջ միակը ըլլալով, այդ օրը անսովոր հետաքրքրութեան առարկայ դարձած, նահատակի մը լուսապսակով տրտմաթաթաւ, որուն կը գառնային ամէն աչքեր, գուռներէն ու պատուհաններէն, արցունքէն պղտորած: Եւ այդ պահուն ան իր հոգիին խորէն զգաց այն համատարած և անկեղծ համակրութիւնը զոր իրեն կը բերէր գիշերուան սարսափը: Աչքերը կախած էր, արցունքի վարակու մէ մը վախնալով և իր առնականութիւնը պահելու ճիգով:

Աղաներու հաւաքոյթին մէջ, զէպքը իր ստուգութեամբ կը պարզուէր: Հոգ ընկիւք բան մը չիկար. գոզերը պիտի բռնուէին, իրենց խօսքերը, արտասանութիւնը և տարազը զիրենք կը մատնէին: Ալպանացի հովիւներ էին, հաւանաբար Հոռմին Եասախի բնակիչներէն, որոնք իրենց այժերու հօտերը կ'արածէին այդ չոր բարձունքներուն վրայ: Բայց կը մնար մութ կէտ մը, անշուշտ զիւղացի առաջնորդ մը ունէին, այդ մարդիկը չպիտի համարձակէին իրենք իրենց գլխուն այդ վտանգաւոր փորձանքին անձնատուր ըլլալ, ո՞վ էր ան . . . ոչ ոք կրնար գուշակել. զիւղացի անպիտան գատարկապարտին մէկը ըլլալու էր . . . :

Աղաներուն աւազը այն ատեն ըսու իր շուրջիներուն. — «Տնտնալու ժամանակ չէ, գործի՛. զոզերը բռնուելու և պատժուելու են, եթէ թուլ շարժինք, ասօր Ակոր աղային, վաղը Մարտիկ աղային, միւս օրը, մեր մէջէն ոնէ մէկուն. զիւղը եաղմայի կուտանք, մեր նամուսին զէմ է աս». և խօսքը գործի փոխելով, կանչեց ժամկոչը՝ — «Շօ՛ւտ, գնա Նշանը հոս կանչէ »:

Աղաները ամէն բան կարգի գրած ըլլալու մտքի հանդարտութեամբ, և իրենց այդ ներքին խաղաղութիւնը Ակոր աղային փոխանցելու փափկանկատութեամբ մը, պոռացին. — Մօ՛, տնտնաւ. գնա մեզի սուրճ բսէ:

Սուրճերը բերուեցան. խօսակցութիւն-

ները պահ մը լռեցին. սուրճի ուսմպերու ֆրոթերով, երբ դուռնէն ներս շիմին վրայ երկար ու բարակ մարդու մը սուրուագիծը երեցաւ, դուռը երկու անցքերու վերածող մարդակի մը պէս, Նշանն էր, որուն ետեւէն ներս կը մտնէր ժամկոչը, տիեզերական շարժումը գանձող մարդու մը ճառագայթումով:

— Հրամմէ՛. ըսին աղաները, Նշան օտքի կը կենար, աչքերը չորս կողմը պտըտցնելով. հրամանի մը սպասելու անհամբեր նայուածքով, հաւատարիմ աղնուական շունի մը փութկոտութեամբ:

— Նստէ՛, ըսին աղաները:

— Ի՛նչ նստիմ, աղաներ. գիտեմ եղածը, վազելու ժամանակ է, դուք ձեր հրամանը ըսէք ինձի. և աթոռի մը եզերքին դպցուց վարտիքը, որսին վրայ յարձակելու պատրաստ կեցուածքով մը: Նշանը գիւղին մէջ հանրածանօթ էր, վտանգի և հնարքի մարդն էր, վազրի մը երկայն ու բարակ հասակովը և յանկարծական ոտտուէմներովը, վախը ի՛նչ ըլլալը չէր գիտէր, և առ էր իր հերոսութեան զաղտնիքը: Գլուխը և դէմքը պիտակուած էին վերքերու սպիներով, մշտական հին կուրններու իրբև հետքեր, որոնց մէջէն միշտ դուրս եկած էր յազթական ու ամենի: Քառասունը հազու կոխած էր, և բոլոր գիւղին մէջ իրեն չափ թեթեալարժ ու ճկուն մարդ չի կար:

— Նշան գաւա՛կս, ըսաւ աղաներուն աւագը. աս գիշեր եղածը գիտես, գողերը Ալպանացի հոփուներ կ'երևին ըլլալ. աս գողերը բռնուելու են, ասիկա մեր նամուսին դէմ է. քու նամուսիդ դէմ, մեր իշխտ տղոցը նամուսին դէմ, էյէր այս գողերը չըսնուին, մենք ամէնքս ալ անպատիւ մարդեր պիտի ըլլանք, մենք, գիւղին բոլոր տելիղանլըները, ամէնէն սուղ դո՛ւն. Նշանին եղած գիւղին մէջ մտնելու համարձակութիւնը գողերու սիրտը խոտնելու է. քե՛զ տեսնամ. հիմա, անմիջապէս, քանի մը տղայ պիտի առնես, ով որ կ'ուզես. և ճամբայ պիտի ելլես. և առանց գողերուն ետ չպիտի դառնաս. ճամբուդ վրայ պիտի սպասեմ, առաջ ես ճակատդ պիտի պաղնեմ. հայտէ՛, տղա՛ս. ինքզինքդ ցըցուր:

Նշանի ըմբոստ և անվեհեր հոգիին վրայ


աղային աս խօսքերը եկեքորական կոճակի մը վրայ մատի մը կոխելու շարժումը ըրաւ. Նշան վառեցաւ կատաղութեամբ և ինքնալստահութեամբ.

— Մնաք բարով, աղաներ, տէր պապաներ, ըսաւ. քիչ տտենէն ինչալլահ կը տեսնուինք, և վեր ցատկեց տեղէն. և քայլերը առաւ դէպի դուռը:

Նշան վար իջաւ, արագ քայլերով, եւ շունչը առաւ, Մարգընակ Մինասին խահուէն, տակը քաշեց խըսիբ աթոռակ մը, սիկար մը վառեց, և Պօլօ Նիկոն կանչեց իրեն որ փողոցէն կանցնէր այդ պահուն, ձեռքերը փաթթելով: — Հերոսութիւնը կը պարտադրէ, — Պօլօն մօտեցաւ. — Ի՛նչ կուզես, Նշան աղա՛ր, ըսաւ: — Շո՛ւտ, գնա կանչէ, կուճուկ օղլանը, Պաղտասար Ակոն, Պատձակ Սարգիսը, կապեճ Միհրանը. և մեր տղաքներէն ուրիշ ով որ տեսնես, շուտ սիլահնին տունն ու հոս գան, Միշասին խահուէին առջևը, շո՛ւտ, կեյիկի քայլերով:

Քառորդ մը վերջը, Նշանին շուրջն էին իր ուղածները, Պօլօն Նշանին տունն ալ հանգրպեր և զէնքը բերեր էր: Սուրճերը կը խմէին, երբ փինթի Արթիւնը Նըշանի աչքին հանգրպեցաւ. — «Արթի՛ն, կանչեց նստած տեղէն, շո՛ւտ գնա, թիւֆէնկդ ա՛ռ եկուր, տեղ պիտի երթանք». Արթիւն կըմկըմայ, գիտէր Նշանին յամասութիւնը. — «Քիչ մը քէյֆսիդ կ'ստոր, ձերմի պէս բան մը կայ վրաս, հալ չունիմ. — Չըլլա՛ր, գոռաց Նշան, աչքերէն կրակ ժայթքեցնելով, սատկիս ալ պիտի գաս. մեռելդ պիտի տանիմ, վալլահա, և բոունցքովը հրեց զայն համակերպուեման բերելու համար. — Արթիւն համակերպեցաւ, ճար չի կար, Նըշան խօսք հասկցող մարդ չէր, և խումբը ճամբայ ելաւ, Զաղցին ուղղութեամբ, դէպի Հոռմին Եսասխը, Ալպանացի հոփուներու կայանը:

(Մնացեալը յաջորդ թիւով) Կ. Մ.



ՄԱՏԵՆԱԽՍԱԿԱՆ

**ԸՆԴՊԱՐՁԱԿ ՏԱՐԵՆՅՈՅՑ Ս. ՓՐԷՉԻ ԱՅ-
ԴՊՅՈՒՆ ՀԻՒՍՆԳՊԱՆՈՅԻ 1932**, նոր նշում,
Ը. Տարի, Կազմեց Թ. Ազատեան: Տպգր. Յ. Մ.
Սէրեան, Կ. Պոլիս: Գին՝ 1.50 դրամ. Երես 328.

Ընդարձակ Տարեցոյցը իր «նոր ճրջ-
ջան»-ի ութ տարիներու արդիւնքով հիւ-
սուած է արդէն հայկական գրական կեան-
քի ներկայ իրականութեան մէջ, և անոր
ազար գիծերէն մէկը կը կազմէ:

Ամէն տարւոյ լախճանին փոփա-
քանօք և ևեաաքքրութեամբ սպասուող
հատորը դարձաւ ան, հայ գրասէրներու
համար առհասարակ:

Տարեցոյցին այս տարուան հրատա-
րակութիւնը կը զուգարկուի Ա. Փ. Ազգ.
Հիւանդանոցի հիմնարկութեան հարկում-
եակին: Մեր ազգային կեանքին մէջ լու-
սաւոր կէտ մը և մխիթարական ներոյթ
մը կազմող հոյակապ այդ հաստատութիւ-
նը, որ շօշափելի ապացոյցներէն մէկն է
քրիստոնէական կրօնի բարոյականին մեր
մէջ ալ արդիւնաւորութիւններով պայծա-
ռացումին, Տարեցոյցին մէջ մասնաւոր ու-
շադրութեան և զուգուրանքի առարկայ
դարձած է շատերուն կողմէ և դրուատիքի
արժանաւոր խօսքերով պանծացուած:

Կիրքը կը բացուի Կիլիկիոյ Սահայ և
Բարգին Վեմախառ Կարողիկոսներու գրու-
թիւններով, Երկուքն ալ Պէդճեան Ամի-
րային և անոր հոյակապ գործին նկատ-
մամբ անկեղծօրէն հրացական գնահատու-
թիւններ: Ապա կուգան Կ. Պոլսոյ Սրբ.
Պատրիարքին տողերը, որոնց կը յաջորդէ
Ս. Արտոյս Սրբ. Պատրիարքին յօդուածը
— գրուած Եգիպտոսէն Երբ տակաւին Ա.
Աթոռ չէր բարձրացած — կուռ և վերլու-
ծական, որ կը ցուցնէ թէ կրօնքն է հիմ-
քը ամէն բարոյական և մարդասիրական
կառուցուածքներու: Աւելնայն Հայոց Վեմ.
Կարողիկոսի Տեղակալին գիրը՝ ուշ հասած
ըլլալով՝ գրուած է ետքի էջերուն մէջ:

Կը յաջորդեն Խոթանասուն Երեք էջեր,
յատկացուած «անհետացած դէմքերու ան-
տիպ նշխարներուն», որոնց մէջ Հայրիկէն,
Վարժապետեանէն, Օրմանեանէն, Գուրեանէն,
Նարպիէն, Օտեանէն մինչև Մասք. Զարիփ-

եան և Արայ Պոյանեան շուրջ քսաներեք
հանգուցեալներու ցարդ լոյս չտեսած պա-
տարիկները կան, ամէնքն ալ շատ հե-
տաքքրական և սիրելի: Անոնց իւրաքան-
չիւրին վրայ կանգ առնել երկար պիտի ըլ-
լար. ընթերցողին համար լուսագոյն կերպն
է օրինակ մը գնել Տարեցոյցէն և այդ բու-
լոր հին քաղցրութիւնները ճաշակել ան-
ձամբ կրկին ու կրկին:

Այլազան և շահեկան են ապրող հե-
ղինակներու էջերն ալ, որոնց մէջ քով քով
վի դրուած են իմաստասիրական, բանա-
սիրական, գեղարուեստական, և այլն, կարճ
ու երկար գրութիւններ, այս կամ այն առ-
տիճանով հաճոյական և օգտակար ընթեր-
ցումի նիւթեր ամէնքն ալ:

Նպեալ Յակոբ Պատրիարքի նամակը
յոյժ հետաքքրական է ժամանակին (ժ՛՛
դարու կէտը) հայոց կացութեան վրայ՝ ընդ-
հանրապէս և Երուսաղէմի միտրանութեան
վրայ մասնաւորապէս ձգած լոյսի տեսա-
կէտէն: Բաւաւրեանի հայ բժշկական-բա-
նասիրականը, Մարտանի «Նախախմտա-
կան թուրք գիրեր»ը, Մալրեանի մանրա-
նկարչականը, հմտական և արժէքաւոր է-
ջեր են արդարև: Յետոյ՝ Զօպանեանի, Թի-
ֆեանի, Արսև Երկարի, Սիլիլի, Եայն,
գրական կտորները զարդերը կը կազմեն
Տարեցոյցին: Կան ուրիշ գեղեցիկօրէն զը-
րուած գնահատականներ — սրտի տուրք
Ազգային Հիւանդանոցին: Ինչպէս նաև՝
թարգմանութիւններ օտար էջերու:

Գարեգին Եպիսկոպոսի (Տրապիզոնի)
«Գնահատութիւն և Վերագնահատութիւն
Քաղաքակրթական Արժէքներու» խորա-
գրուած կարճ բայց լեցուն իմաստասիրա-
կան յօդուածը յանձնարարելի է ըստ ա-
մենայնի, իբրև հիմնաւոր, ուղղափառ, և
արդարապէս խիզախ մտածումի մը արտա-
յայտութիւնը: Անխախտ Արք. Յովակիմ-
եանին նամակը տաքութիւն մը և ծերու-
նական շնորհք մ'ունի որ բազմաժամա-
նակեայ այդ նահապետին յատուկ է:


Իրենց արժանի տեղը գրուած են Տա-
րեցոյցին մէջ նաև Հայ Գեղարուեստի կեան-
քը ծանօթացնող գրուածքներ. այսպէս՝ «Հայ
Բեմը Եւրոպայի մէջ», որուն հետ նաև էջեր
քանի մը հայ արուեստագէտներու մասին:

Կը բացուի Երկրորդ մասը, «Հին և Նոր
Թուրքիա» վերնագրուած Երեսուներկու

երեսնոց շահեկան գրութեամբ մը, որուն կը յաջորդէ Տարեցոյցին կարեւորագոյն մասը, այսինքն ներկայ արտասահմանեան հայ կեանքին մէկ պատկերը՝ արուած աւելի կամ պակաս խնամքով, Հյց. եկեղեցոյ լըխանութեանց կազմակերպական համադրութիւնը տալէ ետք՝ Տարեցոյցը կուտայ յօդուածներ՝ Ամերիկահայութիւնը, «Կալիֆորնիոյ Հայոց Առաջնորդական վիճակը», «Հարաւ. Ամերիկայի հայ գաղութը», յետոյ՝ Հայկալի Առաջնորդութիւն, Հ. Բ. Ը. Միութեան Գործունէութիւնը, Բարիզահայ կրթական եւ մշակութային կեանքը, ապա՝ Հայերը Թուրքիոյ մէջ, Կեսարիոյ շրջանակներու հայութիւնը, Ազգային Խնամասարութիւն, և՛ ընդարձակօրէն՝ (տասնեակու երես) Ա. Փ. Ազգ. Հիւանդանոցը, եւ հուսկ ապա՝ կարգ մը «նօթ»ներէ ետք՝ անխուսափելի Օրացոյցը: Գծախտաբար «Յանկ Նիւթոյ»ը մոռցուած է:

Պէտք է ըսել թէ Տարեցոյցին այս Բ. մասը պէտք եղածին չափ համաչափ, համապարփակ և թանձրացեալ չէ: Բայց զիտենք զժուարութիւնները:

Տ. Վ. Ն.



ԿԵԱՆՔ ԵՒ ԱՐՈՒՆԵՍ. Տարեգիրք, Բ. Տարի. 1932, Հր. «Շանք», 94, Rue Lafayette, Paris (10^e): Խմբ. Մ. Ե. Մ. Պարսամբան: Տպգր. «Մասիս», Պարիս: Երես՝ 192, Գին՝ 1.50 դոլար:

Չենք կրնար ըսել թէ Կեանք եւ Արուեստ անցեալ տարուան հատորին վրայ առաւելութիւն մը կամ յատկապէս թիւն մը ունեցած է: Ընդհակառակը. ըլլայ ծուլով, ըլլայ բովանդակութեամբ քայլ մը ետ է նախորդէն: Ասիկա չենք ըսեր պարսուանքի կամ մեղադրանքի զիտուով. ամենեւին: Գժուար չէ գուշակել խմբագրութեան և վարչութեան առջև ցցուած խոչընդոտներն ու աննպաստ պայմանները, որոնք, ծանօթ ամէն հայ գրասէրին, կարծես քիչ մը ճակատագրական են մեր գրական կեանքին մէջ: Ատոր համար է որ միշտ լաւագոյն է սկսիլ փոքր քայլերով և թափը հետզհետէ ստանալ, քան թէ համեմատաբար փայլուն ցոյցէ մը ետք՝ պարտասանքի նշաններ մատնել: Կը կրկնենք. մեծամասամբ տիրող պայմաններն են մեղաւոր:

Կեանք եւ Արուեստ խմբագրութեան անհատական ձեւերը չենք ըստ ամենայնի: Բայց Թեոդիկի բախտը, կ'երևի, տարբեր հանգամանքներու ներքե ժպտեցաւ — եթէ ժպտեցաւ: Լուրջ Տարեգիրքի մը համար պարարտ և կորովի երկարակեցութիւն մ'ապահովել զժուար է անհատական ջանքերով, սիրուքի ներկայ կացութեան մէջ մանաւանդ:

Վերևի ցուրտ տողերը սակայն թող չնախապաշարեն ընթերցողը. բաւական լաւ բաներ ալ կան ըսելիք Կեանք եւ Արուեստ մասին: Վարը, իրենց կարգին կը դիտենք գործին գեղեցիկ և օգտակար երեսներն ալ:

Երուանդ Օսկանի երկտողը, որ կը բանայ հատորը, իր տեղին վայել բան մը չունի: Օրինակներն երկու էջերը այդ մեծ երեզուն եկեղեցականին ձերութեան յոգնածութիւնը կը ցուցադրեն. ներքին արժէքէն աւելի գրութեան արթնացած յիշատակներն են որ սրբելի են թերեւս: Զարդարեալի նմանի՛ր պարագայական քունի մը տողեր, առանց միջուկի: Յետոյ քանի մը մանր կտորներէ ետք՝ քերթուածներ Ա. Տորակէ և, Պր. Զօպանեանի թարգմանութեամբ, Էմիլ Վերնարէ. Պր. Մարիգեան, (խնայողական նկատումներով)՝ իր ժպիքը գրութիւնը հրամցուցած է Կեանք եւ Արուեստ գառ նաև Ընդարձակ Տարեցոյցի ընթերցողներուն: Կ. Սաաւրիի «Առաջին Զեփիւռը» սիրուն է. նոյնպէս՝ Յ. Նաղուպեանի «Սիկառէթին Մահը»: Ռեհի «Արիւնտ Հողիներ»ը քստմնելի ու անհաճոյ իրապաշտութեամբ մը գրուած է: Արիւնի հոտը գեռ արտոճակներ պիտի գանէ: (Մեզի համար առանց «ձկտու»ի գրականութիւն ընդունելի չէ:) Կը յաջորդեն քերթուածներ Բ. Թոփալեանէ («Նոր» մը) և Գ. Գեղարունիէ — կ'արտայայտեն յուզումներ՝ քիչ մը զժուար հազորդական: Գոյունանի «Նիւ Երկը»՝ ճարտար, հետեարար արտոճելի նկարագրական մըն է:

Հայաստան խորագրին տակ՝ Յ. Պողոսեանի յօդուածը (քսան երես) ամէնէն նիւթերը և կարեւորն է հատորին մէջ: Ներկայացում մը՝ հարազատ և համապարփակ հար եղածին չափ: Ծատ արժէքուոր համագրութիւն մըն է նաև, Գեղարունիս խորագրին ներքե, շահեկան և թելագրիչ զբոյսութիւնը, «Ասուլիսներ Ճարտարապետ Պր.

Հրանդ Գազանճեանի հետ», ուր տասնևութ երեսներու մէջ կը ներկայացուի ճարտարագետութեան էութիւնը՝ իր ընդհանուր գիծերուն մէջ՝ իբր արուեստ և իբր գիտութիւն:

Պատմութիւն, Բանասիրութիւն, Գիտութիւն, Ժպիտ մասերը կարեւոր գրութիւններ մը չեն վերնագրեր, թէպէտեւ պէտք է ըսել թէ եղածներն ալ ախորժով կը կարգացուին: Հոկտեմբերի Հոկտեմբեր խորագրերը կը հովանաւորէ Օշակմէ և Աւագանի գրութիւնները. առաջինին՝ ծանօթ բղթամի մը խորունկէն. երկրորդին՝ «Նշխար Արք. Գուրեան», որ լաւ վերլուծութիւն մըն է արդարև. Հոգեւոյս Պատրիարքին գրականութեան, մէկ տարբերակն է միայն «Մշակի ու Վարձի» հատորին մէջ արդէն հրատարակուածին:

Կ'ուզան կարգով Գիտքեր և դիմեր, Մատուցական Շարժումը «Փարիզի մէջ, Անցումարձեր, Տարուան Յորեղանները, Տարուան Մաները, Աստուծոյ առաջինին պարունակութիւնը՝ թէև ըստ թիւի պակասաւոր, բայց ըստ ձեանումի շատ գոհացուցիչ է Տարեկիրքի մը էջերուն համար: Երկրորդը՝ դասաստուծանց նիւթերու և խօսողներու արձանագրութիւն մը՝ երեք էջերու մէջ, հետաքրքրական: Երրորդին մէջ աններդաշնակ, անկարեւոր և անտեղիները կարեւորներու հետ միասեղ թխմուած. անխնամ: Վերջին երկուքը՝ սովորական մասեր, թէև անշուշտ օգտակար և անհրաժեշտ:

Կեանք և Արուեստ գարգարուած է ազար լուսանկարներով, թուով շուրջ վաթսուն և հինգ, որոնք մեծ մասամբ արժէքաւոր են և Տարեկիրքը լաւապէս կը գարգարեն:

Այսպէս՝ Կեանք և Արուեստի մէջ կան համեղ սնունդներ, ինչպէս մասնաշեշտներ, որոնք փափաքելի հատոր մը կը գարձընեն զայն սնտարակոյս:

Պէտք չէ մտնուլ գիրքին շատ ընտիր թուղթը, և կարի մաքուր տպագրութիւնը, որոնք աննշան յանձնարարականներ չեն հայերէն հատորի մը համար:

Կեանք և Արուեստը գնող գրասէրը գոհ պիտի մնայ, մեր կարծիքով:

Տ. Վ. Ն.

ՅԻՇԵՍՏԱԿԱՐԸՆ Հարիւրամեայ Յորեղանի Խառնակի Ս. Ստեփանոս Եկեղեցոյ. 1831—1931. Կազմեց **Յակոբ Վարձակեան,** Կ. Պոլիս, 1931. Տպգր. Յ. Մ. Արեւան. Երես 240:


Գրքոյի մը նուիրուած յուրձաններու յիշատակը զէպքի մը, որ Խառնակի Հայոց համար կրօնական նշանակութիւն ունեցած է:

Մանրամասն և խղճամիտ պատմութիւն մըն է յիշատակարանը՝ յիշեալ թաղին և եկեղեցիին կեանքը և անոր յարակիցները պատկերացնող: Ժամանակին (1831—1931) պոլսահայոց, կամ մասնաւորաբար Խառնակի պատմութեամբ հետաքրքրուողներուն համար շահեկան է մեծապէս:

Գրքին մէջ երկրորդ մաս մը յատկացուած է Խառնակի գերեզմանատան տպանաքարերու արտագրութեան — զնահատելի գործ մը: Մահուան բանաստեղծութեան յուրիչ քերթուածներ կան հոն, առանց նկատի առնելու անոնց պատմական արժէքը, որ ուրիշ շահեկանութիւն մը կը ներկայացնէ:


Վերջին էջերուն մէջ զետեղուած են յօդուածներ Խառնակի յիշատակներուն նուիրուած. ստորագրողներուն մէջ կան Գարեգին Եպս. Տրապիզոնի, Սիմոն Գրամաճեան, Գոհտ. Թորոսեան, և այլն:

Գիրքը ծայրէ ծայր գարգարուած է անձերու, տպանաքարերու և շէնքերու լուսանկարներով, որոնք կենդանութիւն մը կուտան անցեալ մը վերապրեցնելու համար շինուած այս հատորին: Տ. Վ. Ն.



ԿԻՇԵՐԻՆ ՄԻՆՉԵՒ ԼՈՒՍՆԱՅՏ. Կ. Սիւալ, 1931. Երես 168. գին 1 դոլար: Լոս. Cential Printing Co. 401, Broad Str. Philadelphia, Penna. U. S. A.

1931 տարւոյ հրատարակութիւն մըն է «Գիշերին Միւնչեւ Լուսարաց»-ը, որ կը պարունակէ հեղինակին 50ի շափ երկար կամ կարճ քերթուածները, զորս կը բաժնէ քսնի մը մասերու: Ա. «Երբ դեռ գիշեր էր . . .», որուն մէջ տեղ գրուած են կարգ մը քերթուածներ, սիրոյ և կարօտի երգերը հեղինակին: Բ. «Թերթեր Տարագրութեան Մատնակն», ուր կ'երեւին հայ տարագրութեան գանազան գրուածներու նուիրուած քերթուածներ: Գ. «Երգ ժողովուրդի», ժողովրդային մօտիւններու վը-



բայ հեղինակին ներշնչումները: Դ. ու վերջապէս, «Լուսարացին», ուր վերածնող Հայրենիքին կհանքը կը պատկերանայ, հոն արող ազատական կարգերու խանդավառութեամբն ու պաշտամունքովը թըրթուան, և մի քանի ժողովրդական ասանդավէպերու նուիրուած պոեմներ, որոնց մէջ հին կարգերու գէժ կ'երեան ըմբոստացումի մետեր ու ճիշեր, որոնք ժողովուրդի ազատատենջ հոգին կը կապեն նոր Հայաստանի մտայնութեան և ըմբռնումներուն:

Հեղինակը՝ իր երգերու այս գասաութումով՝ իր մտախճանքի և զգացումներու բարեշնչութիւնը կը պատկերէ ընթերցողին, որ նոյն ասան իր զբաղան արտագրութիւններուն ժամանակագրական ընթացքն է մեծ չափով, որուն վերջին մասը, «Լուսարացին» տիտղոսուած, կը գաւանի իր արուեստի հարազատ արտայայտութիւնը, կերպով մը ուրանալով իր նախորդ արտայայտութիւնները, տեսակ մը արուեստի ժամանակավիշակներ նկատելով զանոնք. և իր այս մտածումը և ինքնաքննադատութիւնը կը համարի բուն գեղարուեստի կանոնը և մեթոդը, որուն կը կատարէ մեծ հաւատքով:

Մէկզի կը թողում ընկերա-փիլիսոփայական այս հայեացքը հեղինակին, որ ինձի համար քիչ մը խորթ կ'երեւայ գեղարուեստական գործի մը մէջ, ինչպէս է Կ. Սիտալի այս հատորը, քանի որ կհանքը, իր բովանդակութեան մէջ, բարդ և ինք իր մէջ անհաշտ բազմազանութիւն մըն է, և ոչ մէկ ասան պիտի չկրնայ շրջանակուիլ փոմիլի մը անձուկ տարողին մէջ, ինչ որ մարդկային կհանքը պիտի վերածէր տափակ ու աններդաշնակ միօրինակութեան մը:

Մենք պիտի սիրենք մանաւանդ տեսնել Կ. Սիտալի մեղի ընծայած գործին մէջ արուեստը և գեղապիտութիւնը, կհանքի ո՛ր երեսին ալ ուղղուած ըլլայ ան, իր զբոսական կողմաորումին մէջ, և հոս է որ երեան պիտի գայ հեղինակին արժանիքը, իր գեղագէտ ու արուեստագէտ:

Ուրախ եմ յայտարարելու որ Կ. Սիտալի այս գործին մէջ, իմ տեսակէտով, ևս գտայ անուշ և թափանցող տաքութիւն մը, երկրին և հոն պարզուող կհանքին

ազն ու համը: Հեղինակը՝ Մեծօրենցի, վարուժանի և Հայաստանի նոր գրողներու բացած ուղիով, որոնց ազգայնութիւնը որոշ կ'երեւայ իր քերթուածներուն մէջ խորքի և արտայայտութեան կրկնակ տեսակէտներով, զոր կուզան անուշցնել իր հայրենի անձնական յիշատակները, կուտայ մեղի սիրուն քերթուածներու շարք մը, որոնք կը կարգացուն համով հոտով:

Կ. Սիտալ, իր գունեղ, հուրքոտ և հմայող լեզուովը, մեր աչքերուն առջև կը կենդանացնէ ժողովուրդի հոգին, անոր խոհանքներու վճիտ կուսութիւնը, անոր միամիտ ու աննենգ զգացումներուն թարմութիւնը և ջերմութիւնը, անոր յոյսերն ու տանջանքները, անոր լացերն ու հառաչանքները, անոր խորխոր ու անակուն կեցուածքը կհանքի տաժանքներուն հանդէպ. կարծես, անոր սողերուն մէջ, ժողովուրդի երգն է որ կը թալալի իր բոցեղէն բասերովը և պատկերներու քնքուշ ու գողտր փափկութեամբը:

Մենք գերազանց հաճոյքը ունեցանք Կ. Սիտալի հատորին թղթատումին մէջ տեսնելու ժողովուրդին, հայ աշխատուոր մեծ զանգուածին, տունին մէջ, արտին մէջ, լիւններու կողերուն վրայ ապրած երազները, սէրերը, թախիծն ու սուզը, հաւատալիքներն ու հեքիաթները, մտքի, սրտի ու հոգիի աշխարհը բովանդակ:

Մեծագոյն չափով մնայուն և ապրող գործ մըն է Կ. Սիտալի հատորին բովանդակութիւնը. իր լեզուն անուշ է, իր տաղաչափական հիւստուածքը ունի ներդաշնակ զանազանութիւն մը. թէև տեղ տեղ կ'երեան, բաւական թիւով, ներդաշնակութեան թերիներ, ինչ որ անխուսափելի պիտի ըլլային, այդքան ստուար հատորի մը մէջ:

Մենք կը ցաւինք որ մեր հանգէսին անձուկ սահմանները թոյլատու չեն շնորհքով և փափկութեամբ օծուն գեղեցկութիւններ զատելու այդ գեղեցկի քերթուածներէն, և զնելու ընթերցողներու աչքերուն զիմաց, ինչ որ պէտք է թելագրութիւն մը նկատուի մեր կողմէն, անոր ամբողջական ընթերցումէն մտքի և սրտի վայելք մը ճաշակելու համար, մեր ժողովուրդի հոգին ճանչնալու փափաքով:

Կ. ՄԵՍԼԻԱՆ

ԱՐԵՎՈՑ ՀԱՄԱՐԱՆ, ՄԱՃՃԻԿ ՊԷՐԱԿՐԵ-
ԵԱՆ: Պարիս, 1931. Երես 90. Հրատ. Հրատ. Մամուլի
Գրասենյակ, Պարիս (VI) 51 Rue Monsieur-le-Prince.
Տպագր. «Մասիս». Գիճ 10 ժամիկ կամ 50 սենս:

Մաննիկ Պէրպէրեան անձանօթ մը չէ
մեր պարբերական հրատարակութեանց հե-
տեղներու համար. անիկա արձակ գեղե-
ցիկ էջեր արտադրած է յաճախ՝ որոնց մէջ
գեղեցիկ լեզուի մը կ'ընկերանան զբաղան
չնորհքն ու փափկութիւնը:

Տխուր և թախծոտ է Մաննիկ Պէր-
պէրեանի երգը. անոր մէջ կը կարգաս գե-
ղեցիկ ու հրաշալի բնութեան մը մէջ,
մարդկային հոգիին անհուն տենջանքնե-
րու խորտակումը և վրիպումը, որ սուգի
և տխրութեան մտայլ ամպով մը կը սքո-
ղեն մեր աչքերուն՝ տիեզերքի այդ մեծ
գեղեցիկութիւնն ու ներդաշնակութիւնը:

Հեղինակին այդ վիշտը նորութիւն մը
չէ մարդկային հոգիին համար. կանուխէն
մինչև հիմա ամէն շրթունքներու վրայ
տեսնուած է ան, և ամէն սուգի լար հըն-
չեցուցած է ան աւելի կամ պակաս ցա-
ւազին թրթուռներով. սակայն ամէն ցաւ
ինք իր մէջ, նորութիւն մը և թարմու-
թիւն մը ունի, երբ արուեստագէտը կըր-
նայ անոր հագցնել իր սեփական պատ-
մուճանը և ինքնայատուկ շեշտը. և այս է
որ պիտի փնտռենք այս պարագային մէջ,
և Մաննիկ Պէրպէրեան զիտցած է ունե-
նալ իր այդ անձնական շեշտը:

Հեղինակի լեզուն պարզ է, ներդաշ-
նակ և յուզիչ շատ անգամ. իր պատկեր-
ները գեղեցիկ շրջանակ մը կը կազմեն իր
զգացումներու զեղումին:

Գեղեցիկ ու սիրուն կտորներ ունի.
արուեստի և յուզումի յղացումի զոգար
քնքուշութեամբ: Մասնաւորապէս շատ սի-
րուն են և սրտառուչ իր «Արև կայ»ն,
«Կարօտ»ը, «Անդունդներու սարսուռ»ը,
«Ժայռին Օրօրը», «Քանի մը Վարդ» և
ուրիշ կտորներ:

Կարելի է միշտ հաճոյքով կարդալ
Մաննիկ Պէրպէրեանի «Արևուտ ծամբան»,
որուն մէջ թէև պիտի տեսնես արեւին
խաւարումը քու լոյսի կարօտը ունեցող
աչքերուդ դիմաց. բայց այդ կարօտը ինք-
նին, և մանաւանդ անոր սիրուն արտա-
յայտութեան արուեստը, միշտ պիտի սի-
րեն փափուկ և զգայուն հոգիները:

Գ. ՄՆԱԼԵԱՆ

Ս. ՅԱՎՈՐԻ ՆԵՐՍԷՆ

ՎԵՂ. ԹԱԳԱՒՈՐԻՆ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹԻՒՆԵՐ

ՆԱՀԱՆԳԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱՏՈՒՆ
ԵՐՈՒՍԱԿԷՄ

Թիւ 10/9, 1164

23 յունուար 1932

Ձերդ Ամենապատուարին,

Պատիւն ունիմ հաղորդելու Ձեր Ամենապատու-
րեան քէ Ձեր Հայոց երուսաղէմի Պատրիարք Եւան-
գոստի Արքայական Հրովարակից Ձեզի յանձնուելուն
առիւ Ձեր արտասանած ուղեբճը դրուած է Նորին Վե-
նափառութիւն Թագաւորին առջեւ:

Ինձի հրահանգուած է հաղորդել Ձեզի Նորին Վե-
նափառութեան շնորհակալութիւններ Ձեր հաւատար-
մական խօսքերուն համար:

Պատիւն ունիմ ըլլալու

Ձեր Ամենապատուարեան հնգանդ ժառանգ

ժ. է. Ֆ. ԿԱՄԲԷՂԻ

Նահանգային Կառավարիչ

Երուսաղէմի Նահանգին

Նորին Ամենապատուարին
Հայոց Երուսաղէմի Պատրիարքին

Ա Ի Ա Գ Տ Օ Ն Ե Ր

Պատշաճ հանդիսութիւններով և հոգեպա-
րար ծխակատարութիւններով տօնուեցան այս
տարուան Աւար Տօները:

▲ Յունուար 5. — Ս. Աթոռոյ Տօնին (Գաւրի
Մարգարէի և Յակոբայ Տեառն Սիրոյ Առաք-
եալին), պատարագեց և քարոզեց Պատր. Փո-
խանորդ Տ. Մկրտիչ Սրբազան:

Կրկին ցնծութեան առիթ մ'եղաւ Ս. Աթո-
ռոյ մեծ օրը՝ Սրբազան Պատրիարքին Գահա-
կալութեան առթած թարմ ուրախութեան հետ
զուգորդուելով:

▲ Յունուար 7. — Երուսաղէմի աւանդական
կերպերով տօնուեցաւ Ս. Ասեփանոսի Տօնը:
Տառն և մէկ սարկաւազներ, որոնց հետ նաև մի-
քանի ուրախակրկներ, իրի բացուող ծաղիկներ
Ս. Աթոռոյ պարտէզին մէջ. հոգևոր ուրախու-
թիւն մը կը պատճառէին Միարանութեան և
ժողովարկին, երբ զարդարուն զգեստներով կը
կենային շարուած սեղանին առջև:

Հոգեպարար քարոզ մը խօսեցաւ Սրբազան
Պատրիարք Հայրը, ցուցնելով օրուան Սուրբին
արիութիւնը, հոգեկան բարձր արժէքը, և ա-
նոր մարտիրոսացման մեծ կարեւորութիւնը եկե-
ղեցու կենքին մէջ:

▲ Յունուար 11. — Ի Տօնի Արդոց Առաջան,
որ զարձնալ Ս. Աթոռոյ երկու պաշտօնան սուր-
բերէն մէկուն տօնն է, պատարագեց Ամենապա-
տիւ Սրբազան Պատրիարք Հայրը: Ս. Պատարա-
գէն ևս ք հանդիսաւոր թափօր զարձաւ Ս. Յա-
կոբեանց Տաճարին մէջ:

Նորին Ամենապատուութիւնը իր քարոզին մէջ նկատի առաւ Առաքեալին զլիսատման նըշանաբութիւնը, զայն զուգորդեց Յովհաննէս Մկրտչի զլիսատման պարագային հետ, և երկու զուխներուն կամ անոնց նշխարներուն մեղի տուած պատգամը եւ անոր նշանակութիւնը մատնանիշ քրաւ:

▲ Յունուար 13. — Տարեմաս Հին Տամարաւ: Միաբանութեան բոլոր անդամներն անխորի, երկոյնի Պատրիարքարան ելան շնորհաւորութեան համար բարի վախճան մաղթելով անցնող տարիին, «տեսակ մը յուզարկաւորութիւն հինին», ինչպէս նկատեց Նորին Ամենապատուութիւնը:

▲ Նոյն օրը երկոյնի վարժարանին մէջ ալ տեղի ունեցաւ ներքին ուրախութեան հանդէս մը, ուր փոխադարձ շնորհաւորական խօսքերէ ետք այլեւայլ լեղունքով մերթ լուրջ եւ մերթ զուարճալի սիրուն արտասանութիւններ եղան, և ուսուցիչները, Սարկաւազաններն ու աշակերտները առտնին հանելի և շինիչ ժամանց մ'ըրին:

▲ Յունուար 14. — Առաւօտեան պատարագին քարոզեց Սրբազան Պատրիարքը: Ծանրացաւ կեանքի արժէքին վրայ, և հոգևոր պտուղներով զայն արժեցնելու քրիստոնէին պարտականութեան վրայ:

▲ Պատարագէն ետք Պատրիարքարանի զանլիներն մէջ տեղի ունեցաւ բնօրհնութիւն-հանդէս մը, ուր Միաբանութիւնը և ժողովուրդը շնորհաւորեցին Նորին Ամենապատուութիւնը Նոր Տարւոյ առթիւ: Նախ խօսք առաւ Գեր. Տ. Մկրտիչ Սրբազան, և մխիթարիչ, յուսատու խօսքեր քրաւ անցնող և զալիք տարիներուն համար: Խօսեցաւ նաև Բրչն. Տիր. Բարդէ Սարկաւագ՝ վարժարանի կողմէն, և փոքրիկ մը՝ Մանկապարտէլի կողմէն: Սրբ. Պատրիարք քրաւ փոխադարձ շնորհաւորութեան խօսքեր և տուաւ իր օրհնութիւնները: Մէջ ընդ մէջ երգեր փայլեցուցին այս հաւաքոյթը:

▲ Իսկ երկոյնեան Սրբազան Պատրիարք Հայր Միաբանութեան երէց անդամներուն հետ միասին այցելեց վարժարանը: Ուսանողութեան կողմէ ուղերձ մ'արտասանեցաւ, որմէ ետք Սրբազան Պատրիարք Հայրը սրտապնդիչ խօսքերով յորդորեց աշակերտները աշխատանքի և զարգացումի նուիրուիլ:

Սրբազանը ապա այցելեց նաև վարժարանի Տեսչարանը:

▲ Յունուար 18-19. — Ըրագալոյց Ս. Ծերնդեան և Աստուածայայտութեան: Ինքնաշարժերու հանդիսաւոր թափօրով Սրբազան Պատրիարք Հօր և Միաբանութեան ղեկի Բեթղեհէմ մեկնումը, ձիաւոր սպայի մը թիկնապահութեամբ եւ չորս ձիաւոր զինուորներու առաջնորդութեամբ, տեղի ունեցաւ գեղեցիկ եւ պայծառ օդին:

Ս. Ծննդեան Տաճարին մէջ և Ս. Այրին վրայ գիշերային անընդհատ ժամերգութեան եւ պատարագի պաշտամունքները հոգեզմայլ ներդաշնակութեամբ տեղի ունեցան հաւատացեալներու շտուար բազմութեան մը ներկայութեան:

Գիշերային պատարագիչը եւ քարոզիչն էր Ս. Աթոռոյս լուսարարայեա Տ. Մեարոզ Սրբազան:

▲ Երուսաղէմի մէջ Ս. Ծննդեան արարողութիւններն ու Պատարագը տեղի ունեցան Ս. Յակոբեանց Տաճարին մէջ: Սրբազան Պատրիարք Հայրը Պատարագին և Ջրօրհնէքին ներկայ գտնուեցաւ ու նախագահեց և աշխարհաբար կարգաց Բարսեղ Հայրապետի սրտաւորաւ աղօթքը: Երգեցողութիւնները կանոնաւոր և ներդաշնակ կերպով վարեցին՝ իրացակայութեան սարկաւազներու և զպիներու՝ Երուսաղէմացի ազգայիններէն երգեցիկ եկեղեցասէրներ: Քարոզեց՝ Հոգ. Տիրան Վրդ. Ներսոյեան՝ յայտնութեան վարդապետութեան հիմնականութեան վրայ՝ Քրիստոնէական կրօնին մէջ, և շնչոնց աստուածայայտութեան վարդապետութեան ուղղափառ ըմբռնումին պէտքը՝ իւրաքանչիւր քրիստոնէայի հոգւոյն փրկութեան համար:

Միաբանութիւնը Բերդեհեմէց վերադարձաւ Ծննդեան առաւօտեան ժամը 9-ին, նոյն հանդիսաւոր թափօրով, և Սրբ. Պատրիարք Հայրը ընդունեց շնորհաւորութիւնները Միաբանութեան և ժողովրդեան:

ՀՈՎՈՒԱԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹԻՒՆՆԵՐ

1. ԱՆԳՐՅՈՐԴԱՆԱՆ: Յունուար 22-ին Տեսան մերոյ Ս. Ծննդեան տօնին առթիւ Սուրբ Աթոռոյս կողմէ հովուական պաշտօնով Հոգ. Տ. Զգօն Վարդապետ և Բարեշնորհ Տէր Յակոբ Սարկաւագ այցելեցին Ամմանի Հայ գաղութը, որ 285 ուղղափառ հայերէ կը բաղկանայ: Մշտական հոգևոր պաշտօնեայէ զուրկ այդ գաղութը, կրօնական մխիթարութեան եւ հոգևոր խրախուսութեան ժամանակ մ'ապրեցաւ երեք չորս օրեր:

Այցելու հովիւը ընդունեցաւ տեղւոյն Հոգաբարձութիւնը վարժարանի ուսուցչուհիին Տիկին Կիւլեազուպեանի տան մէջ, եւ ապա այցելեց գաղութին բոլոր անդամներուն տունները և տընօրհնէք կատարեց: Տեղի ունեցած պաշտամունքին մասնակցեցան անխորի գրեթէ ամէնքն ալ, եւ շատեր խոստովանեցան ու հաղորդուեցան: Ջրօրհնէքի արարողութեան կնքանայր եղաւ տեղւոյն բարեպաշտ և երեւի ազգայիններէն Տիր Սերրը Անթիքահան, որ եկեղեցիի եւ զպրօցի համար գետին մը գնած եւ նուիրած է: Մէկէ աւելի անգամներ հովիւը քարոզեց եւ հոգևոր ու ազգասիրական խօսքերով մխիթարեց հաւատացեալները: Այցելեց նաև վարժարանը, որ 50 երկսեռ աշակերտներ ունի և որուն կը նպաստէ Ս. Աթոռ տարեկան 104 ոսկւոյ գումարով մը: Հայր Սուրբը գոհացուցիչ գտաւ հոն կատարուած աշխատանքը, որուն հետեանքով թրքախօս ձընողաց զաւակներ հիմակ աղւոր հայերէն կրնան կարդալ և խօսիլ:

Յունուար 26-ին Հոգ. Զգօն Վրդ., Սարկաւագին հետ, այցելեց Մահարուս, ուր կան երկու

ընտանիք. անկէ անցաւ Բուլշև, ուր կ'ապրին 14 բարեպաշտ ընտանիքներ, բոլորն ալ հողամշակ, շահման, ժամբողովեան, Պատարագի և Ջրորհնեաց արարողութիւններով եւ քարոզութեամբ մեծապէս միմարեց զանոնք կրօնական կեանքի խօսքերով եւ ազգասիրական յորդորներով: Բոլորն ալ խոստովանեցան և հաղորդուեցան: Մեծ էր անոնց ծարաւը եկեղեցւոյ և դպրոցի համար:

Հայր Սուրբը այս այցելութեան առթիւ կատարեց նաև մանրամասն վիճակագրութիւն, և իր տեղեկագիրը ներկայացուց Սրբազան Պատրիարք Հօր, Նորին Ամենապատուութեան ուշադրութեան յանձնելով գաղութին հոգևոր և կրթական պէտքերը:

2. **Գ.Ա.ՋԱ.** Յունուար 23-ին երեսուն հոգիէ բաղկացեալ **Պագայի** հայ ուղղափառ գաղութին հոգևոր ուրախութիւն մը ջամբելու նպատակաւ, նոյն առթիւ գրկուեցան **Հոգ. Տ. Պարզե** վարդապետ և բարեշնորհ **Տիր. Բարզէն Սարկաւազ**: Մասուցուած է Սուրբ Պատարագ, Ջրորհնէքի արարողութեան հետ, տեղւոյն Անդրիկան եկեղեցւոյն մէջ, և գրեթէ բոլոր հաւատացեալները հաղորդուած են: Եղած է նաև քարոզութիւն այցելու Հայր Սուրբին կողմէ: Տիր Արսէնեան, բոլոր Գաղայի հայերուն հետ առհասարակ, ջերմագին հիւրասիրութիւն մը ընծայած են այցելու հօլուին եւ Սարկաւազին: Կատարուած է նաև տնօրհնէք:

Գաղայի մէջ Հայոց Միաբանութիւնը ունեցած է ժամանակին Ս. Հրեշտակապետաց վանք մը, որուն աւերակներն իսկ անհետ եղած են այժմ:

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՅՅԵԼՈՒԹՒՆՆԵՐ

▲ **Դեկտ. 31-ին** Պաղտատէն Երուսաղէմ ժամանած **Ասորի Տ. Յովնանէ** Եպիսկոպոս Պատրիարքարան եկաւ և ներկայացաւ Սրբ. Պատրիարք Հօր:

▲ **Նոյն օրը** Նորին Ամենապատուութեան եկան Երուսաղէմի Հայ Հոսմէականներու Պատր. Փոխանորդ Հայր **Յակոբ Կիրակոսեան** և Հայր Պատուհասեան վարդապետները:

▲ **Յունուար 1-ին** Երուսաղէմի Անդրիկան Պահակազօրաց Հրամանաօր **Գեղապետ Մոնտզովի** այցելեց Պատրիարքարան, և Ս. Քաղաքէս իր մեկնումին առթիւ հրածեշտի յարգանքներ մատոյց Նորին Ամենապատուութեան:

▲ **Նոյն օրը** **Ջմմառի Վանքին** Հայ Կարօլիկ Միաբանութեան խումբ մը անդամներ և ուսանողներ, գլխաւորութեամբ Արքայապետ Պատուհասեան վարդ. ի, Ռեխտի եկան Ս. Յակոբեանց Մայր Տաճար և այցելեցին վանքին զանազան մասերը, և ապա ներկայացան Ամեն. Սրբազան Պատրիարք Հօր:

▲ **Յունուար 8-ին** Ամենապատու. Սրբ. Պատրիարք Հայրը, հետն ունենալով Միաբանութեան անդամներէն խումբ մը, յունական եկեղեցւոյ մենդեան տօնին առթիւ շնորհաւորական այցելութիւն տուաւ քաղաքիս **Յուսէպ Պատրիարքարանը**:

▲ **Նոյն օրը** յետ միջօրէի այցելութիւն տուանաւ Երուսաղէմի **Ռուս Միաբանութեան Մեծաւոր Տ. Արքանա Արեւայիսկոպոսին**:

▲ **Գարձեալ նոյն օրը** Պատր. Փոխանորդ **Գեր. Տ. Մկրտիչ Եպիսկոպոս**, ընկերակցութեամբ Միաբան Հայերու, շնորհաւորութեան այցելութիւն տուաւ **Ասորի, Գլղարի և Հապէս Վանքերու Տնչաւրեանց**:

▲ **Յունուար 14-ին**, հին-տոմարական Տարեմուտի օրը, յետ Ս. Պատարագի թափօրով Պատրիարքարանի զահլիճը առաջնորդուելէ ետք՝ Սրբազան Պատրիարք Հայրը ընդունեց շնորհաւորական այցելութիւնները հետեւեալ անձնաւորութեանց:—

Պաղեստինի **Բարձր Կոմիտէութեան** կողմէ՝ ներկայացուցիչի մը. **Աւագ Քարսաղարութեան** կողմէ՝ **Րուհի Պէյ Ապս Էլ Հասիի**, **Մուսաղէմի Քաղաւապետ Բազրոյ Պէյ Նէշաշլոյի**, **Երուսաղէմի Աւասրիական, Ապանիական, Ռեյ-ճիկական, Պոլսեական, Լիբուսեական, Զէլա-Սլովական և Մեկսիկայի հիւղատաներուն**:— **Ռասխրանի Մեծաւորին, Չասո Պանգոլի Տնօրէնին, և այլն:**

▲ **Յունուար 20-ին**, Հայոց Տեսուն մերոյ Սուրբ մենդեան տօնին առթիւ Սրբազան Պատրիարք Հայրը Պատրիարքարանիս զահլիճին մէջ ընդունեցաւ շնորհաւորական այցելութիւնները **Մուսաղէմի Լատինաց Պատրիարական Փոխանորդին, Յուսէպ Պատ. Տեղապետ Մրքապանին, Չրանչիական Միաբանութեան Կուստողին, Անգլիկան Եպիսկոպոսարանի ճեղկալացւոցին, Գլղարի և Ասորի Եկեղեցիներու Մուսաղէմի Եպիսկոպոսներուն, Գերման Գորմիստին Վանքին Մեծաւորին:**

▲ **Յաջորդ օրը**, նոյն առթիւ, Ն. Ամենապատուութիւնը ընդունեց շնորհաւորութիւնը Երուսաղէմի Հապէս Միաբանութեան **Մեծաւորին**:

▲ **Յունուար 26-ին** Գոմիսիկեան Միաբանութեան անդամներէն Պաղեստինադէտ **Հայր Արէլի** առաջնորդութեամբ Ս. Յակոբեանց Տաճարը դէմարտի եկան **Չրանսացի և Պակիկացի** ասուածաբանութեան ուսանողներ: Այցելեցին նաև գրչագրաց եւ կիւլպէնկեան մատենադարանները, Հրեշտակապետաց վանքը, և ապա Պատրիարքարանը: